

**Universitäts- und Landesbibliothek Bonn**

**Hayoc' hin krönnere**

**Banasér, Sksnak**

**[Paris], 1903**

**urn:nbn:de:hbz:5:1-149552**

Goussen

3560

Gössen 3560

# ԲԱՆԱՍԻՐ

*Gousen 3560*

ՀԱՅԱՍՏԱՆ

ԳՐԱԿԱՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ

b. 8 Ա. Բ. 1903

Տարեկան 15 ֆր. = 6 Թրլ.

= 3 Դոլար

ՕԳՈՍ-ՍԵՊ.՝  
Թիկ 8-9

## ՀԱՅՈՑ ՀԻՆ ԿՐՈՆՆԵՐԸ

ԳՐԵՑ

ՄԿՄՆԱԿ ԲԱՆԱՍԻՐ

—\*—

3560

203

## ԱՂՋԱԿԻՍ

ԱՆԱՀԻՑ — ԱՐՈՒԱԵԱԿԻՆ

Ծնկալ Սեպ. 23/6 Հոկտ. 1902

Ե ՓԻԼԻՊՈՊՈԼԻԱ

## ՄՈՒՏՔ

Մէր Ազգ. պատմիչներէ մի քանիներու մէջ միայն քրիստոնէութենէ առաջ Հայոց կրօնին վրայ փոքր ինչ տեղեկութիւններ կը գտնուին . ասոնցմէ առաջինն է Աղաթանգեղոս՝ որ Դ. գարուն սկիզբը, ի ձեռն դրիգոր Լուսուորչի քրիստոնէութիւնն ասարածուելուն առթիւ, մեհենից ու զից կործանումն պատմելուն՝ անոնց նկատմամբ ինչ ինչ ծանօթութիւններ կուտայ: Նոյն գարուն վերաբերով Զենոր Գլակայ և Փաւասոս Բիւզանցացոյ գործոց մէջ ալ կան առ այս կարեւոր տեղեկութիւններ, սակայն աւելի ճոխ է յաշորդ զարուն ավրող մեր ազգային պատմահայրն Մ. հորենացի, որ 'ի սկզբանէ անափ Հայոց Ընդհանուր պատմութիւնն գրելուն՝ անցողակի կը յիշատակէ նախնի հայկազն կրօնական ինչ ինչ հաւատքն, ու միայն Արշակունեանց հարստութեան հիմնարկութենէ կը սկսի անոնց զիցապաշտութեան մասին տեղեկութիւններ հաղորդել: Ե. զարու գրողներէն Եղիչէ պատմագիրն և Եղնիկ իմաստանէրն իրենց ժամանակի Սասանեան պարսից գէնն կը ներկայացնեն մեզ՝ զոր Պարսիկք իրը տիրող ազգ սահողէին զնայս Ընդունիլ զայն, կրօն՝ զոր հաւանականաբար Հայք յառաջ քան զքրիստոնէութիւն պաշտած էին: Յիշատակեմք և Անանիա Շիրակացի, Բ. զարու զիտունն՝ որ կը հազորդէ մնջ՝ մեր հեթանոս նախնիաց հաւատալեաց մասին երբեմն ծանօթութիւններ:

Աւանի այս ցիրուցան տեղեկութիւններով ու օտարազգի մասենա զրոյ յիշատակութիւններով հարկ էր զրել ու վերակազմել Հայոց հին կրօնի պատմութիւնն: Այս յանդուզն զործն ձեռնարկեց հայազգի մեծանուն բանասէրն Մկրտիչ Էմին՝ որոյ զործն «Հետազօտութիւնք հայկան հեթանոսութեան վրայ» (1). Հայոց հին կրօնի պատմութեան հիմնաքարն պիտի մնայ միշտ: աղա զրեցին առ այս 'ի հայազգեաց Մ. Զերող «Ծանօթութիւնք հայկական զիցարանութեան վրայ» (2) Հ. Ա. Նազարէթեան «Հայք և հայ զիցարանութիւնն» (3) Հ. Սարգսեան Աղաթանգեղոս և իր բազմադարեան զազանիքն» (4) նշանաւոր զործին

(1) Հրատարակեալ 'ի Առու բարբառ (1864) որ նոյն տարին բարզմանեցաւ քրաներինի և հրատարակուեցաւ ի «Հանդեսի Արեւելից» ի Փարիզ և հունի ուրեմն «Յոյս» հանդիսարանին Արևաշու (1871):

(2) Արտենի. Ամսարեր ՚ի Փարիզ (1892—93):

(3) Բագրայիկայ ՚ի Վենետիկ 1893. դկ.

(4) Վենետիկ 1890.

Ժ. զլու խովն, Յիշտառակեմք համեւ Հ. Տուշեանի «Ուսումնաւիրութիւն Ազա-թահղիղեայ զրոց» (1) և Պատկանեանի ինչ ինչ հրտառակութեանց տոմիւ հմտալից ծանօթութիւններն ակրջապէս դարձուս բազմավասուակ հայազգի մեծ բանասերին Հայր Ալիքանի «Հին հաւաք Հայոց ան» (2) որ Հայոց հին կրօնի մատին ծանօթութեանց ճոխ ամրանաց մէ :

Յ'օստրազգեաց Տրլուկորտ (Աւուոցիչ Արեւելեան լեզուաց ի համարու-րանին Կէթթինկի) իր (Gesamme lite abhandlungen ի (1866) Արմեն-սche studien ի (1877), և Ազաթանգեղոսի (1889) հրտառակութեանց հմտալից ծանօթութիւններուն և Հին բշման (Աւուոցիչ բազմաւական բանասերութեան Աթրազլուրիկի համալուրոնին) իր (Armenische grammatical ի (1897) առթիւ կուտան կորիւոր աեզեկութիւններ ու բազզատութիւններ :

Օարտազգեաց առ այս զրութեանց մէջ դուռի զործոց մէկ Հ. Գեղ-ւերի (Աւուոցիչ Ենասի համալուրանին) «Հետազօտութիւն հայ զիցու-րանութեան»ը (3): Յիշտառակեմք վերջուղիս Փարփկու Արտելեան լեզուաց Վարժարանի ուսուցիչ Փարփկու Հեթանոս Հայաստանի ութ սրբարաններն ըստ Ազաթանգեղեայ և ըստ Մ. Խորենացւոյ քննական ուսումնասիրութիւն» անուն զործն (4) որ նշանաւոր է հումանիտար Հայր Պարոնեանի հմտալից քննազգատական պատասխանազրութիւն(5): Պէտք չէ մոռնալ նաև Ա. Շատրկելրէրդի «Իրանական ազգեցութիւն Հին Հայոց կրօնական հաւատակեաց վրայ զրութիւնն»(6):

Այս ամէն միայն զրաւոր զրուու յիշտառակարանաց վրայ հիմնեալ աշխատասիրութիւններ են, կը մնան զիս սեղածիւ արձանագրութեանց յայտնութիւններն որք ուեկի հնազոյն ժամանակի կը վիրարերին, զորութելու ու լուսարանել կը փորձին օստրազգի մոռնազէտներէ զատ 'ի մեր-այնոց Կ. Բարգմաջեան և Հայր Անսամբլեան, և Հնախառ զարդանու-թիւններն որք զիս հոգին ծոցն պահուած կը մնան, և որք որդէն մասնական բոււական արգիւնք տուած են մեզ:

Մենք յիշտառակեալ զիանոց չկրցածն ընելու յաւակնութիւնն չունիմք այլ միայն անոնց աշխատութիւններն ի մի հաւաքելով պիտի փորձեմք պատկերել Հայոց հին կրօններն ու պիտի ջանամք ձցել անոնց իւրաքանչիւրի շրջանն :

(1) Վիկնակ 1891.

(2) Վենեսիլի 1895.

(3) Թարգմանեալ 'ի Հայ Ն. Յ. Թորոսկան 1897 Վենեսիլի.

(4) Les huit sanctuaires de l'Arménie payenne d'après Aghatange et Moise de Khoren. Étud.critique. Paris . 899. Թարգմանեալ 'ի Հայ ի Հանդի Ամսուրեայ 1899 'ի Վիկնակ:

(5) «Բանասէր» Հասնր Ա. Պրակ Դ. (1899) և Հասնր Բ. Պրակ Ա. Բ. (1900) Պարիս:

(6) Մուկուտակ Կայս. Հեազ. ընկ. տակըրութիւնն 1901 յաղուածարու 'ի Հայ բարգմանեալ 'ի Բագմանիսի 1901 - 1902:

Քրիստոնէութիւնն թէպէա նոյն իսկ Ա. դարուն մուտք գտած է 'ի Հայու սակայն Դ. դարուն սկիզբն միայն ձեռամբ Գրիգոր Լուսաւորչի եւ Տրդատաց եղած է երկրի պաշտօնական կրօնն: Յառաջ քան զայն դիցապաշտ էին Հայք, Արշակունի հարստութեան հիմնարկութենէն ի վեր (150 Ե. Ք.), կրօն զար Պարթևաք իրենց հետ բերին ու ընդունել տուին ինչպէս պիտի աւոնամք: Այդ  $\frac{4}{2}$  դարու շրջանէն առաջ Հայք Զրադաշտական էին իրենց զրացի եւ փոյք ազգի Պարսից նման, կրօն որ հաւանականարար Քրիստոնէ 6 դար առաջ ձնուգ առած եւ Պարսիկ տիրապետութեան հետ մուտք գտած էր ի մ.զ: Հայք շուրջ  $\frac{4}{2}$  ու կէս զարեր աւ Զրադաշտի կրօնին հետեւող եղած են: Պարսիկ կայորութեան ենթակայ ըլլալէ առաջ շուրջ 9 զարեր (15—6 ըլլ) սերտ յարաբերութեան եւ շփման մէջ եղած են Ասորեստանեաց հետ, և անոնց նման բնութեան երեւոյթից եւ երկնային մարմաց պաշտամունքն (Քաղցէութիւն) ունեցած են, որպէս ցոյց տան ազգային սեպաման արձանագրութիւնք: Վերջապէս յառաջ քան զայս անշուշտ բնապաշտ եղած են մեր նախնիք որպէս ամէն հին ազգերն:

Երբէք երեւակոյելու չէ թէ՝ նորամուտ կրօն մը կարէ արժանապէս չնշել իր նորխորդն ու անոր վարդապետութիւնն: ոչ, ընդհանրապէ հինն նորին քոյլ կ'ազրի ժամանակ' մը, ու ազա նորն հինէն փոխառութիւններ կ'ընէ, անոր վրայ կը կերտուի, անոր ձեւն կ'առնէ շատ անքամ ժողովրդեան աւելի ընդունելի եւ հասկանալի գառնալու համար Արդարեւ Բնապաշտութիւնն որ հաւանականարար մեր ամենէ հին կրօնը եղած է իր վարդապետութիւններն ապրած են ոչ միայն Զրադաշտական դարերուն՝ այլ և կոտրած սրան շրջանին՝ որպէս ցոյց տան մեր պատմչաց նկարագրերն եւ նոյն իսկ այսօր՝ 16 զարերէ ի վեր քրիստոնէութիւնն ընդունելու եղաք՝ ունիմք լինապաշտական, զրադաշտական եւ կոտապաշտական վարդապետութեանց ինչ ինչ հաւատալիքներն են սովորոյթներն զոնէ մողովրդական նախապաշտարման ձեւին տակ:

Պիտի չ սնաւմք որչափ հնար է այս զանազան շրջաններու կրօնի վարդապետութիւններն ներկայել ու զանազանել: իցիւ թէ կընայինք համար մեր նպատակին:

## ԲԱՐՊԱԾՈՒԹՅՈՒՆ

Բնապաշտութիւն կ'անուանի երկրիս ու տիեզերաց զանազան առարկայներն պաշտելու կրօնն։ Երբեմն Յնապաշտութիւնն կը կայանայ միայն երկրիս գլխաւոր անփեղան տարերց պաշտաման մէջ, որպէս Հոդ Զուր, Օդ, Հուր, որ Տարրապաշտութիւն կը կոչուի. ուրիշ ատէն՝ ապրոց մարմիններն ալ՝ կենդանիք եւ բոյսք՝ պաշտաման առարկայ կ'ըլլան եւ կենդանապաշտութիւն ու Յուսապաշտութիւն անունն կ'առնեն :

Երբեմն ալ Երկնից կամարն եւ կամ զայն զարգարող երկնային մարմիններն Արեգակ, Լուսին, Մոլորակք եւ Աստեղք մարդոց յարգանաց նիւթե եղած են, եւ այդ կրօնն Աստեղապաշտորին, Աղրար կամ Քաղրիորին կոչուած է, զի Քաղդէացիք եղած են երկնային մարմնոց տամարմ ու պաշտամարմ պարապող ամենէ հին զլխաւոր ազգն: Ժողովուրդն անչուշտ նիւթն կը պաշտէր, սակայն հաւանականարար կրօնն զիրներն եւ զարգացեալներն այդ ձևերու տակ պաշտէին երկրիս տարերաց, ապրող էակաց և, երկնային մարմնոց ներքին ուժն, զօրութիւնն ու երեւոյթներն:

Աստ Բնապաշտութիւն անուան տակ պիտի քննեմք միայն տարե-  
րաց եւ ապրող մարմնոց պաշտամունքն. իսկ Քաղղէականութիւնն  
առանձին զլլոց նիւթ պիտի բնեմք:

Բնապաշտութիւնն նախնական ժողովրդոց կրօնն եղած է գրիթէ ամէն ուրիք, եւ Տարրապաշտութիւնն անոր ամենէ միամիտ ձեւն որ հիներու ընդհանուր կրօնն էր: Հնդիկներն, Յոյներն հաւանականաբար եւ այլ Հնդիկ-Եւրոպական ազգերն տարրապաշտ եղած են, նոյնն եղած է եւ մեր դրացի համացեղ Փոխրեցոց, հիւսիսի Ակիւթացոց, հարաւի Սիմացոց համար, որոյ յաջորդած են բնապաշտութեան այլ ձեւերն աւելի ընկերանալով՝ քան անոնց հետքն չնկելով՝ անոնց ակզն բռնելու ինչ որ հստ անական կը թուի եւ Հայոց համար:

Նախնեաց մատենադրութեան մէջ կը նշմարուին ոչ միայն նշանաւոր տաքրերու լերանց, ջուրց, հողմի և. հուրի, այլ և. բռւսոց ու կենդանեաց յարգումն եւ պաշտօնն: Հաւանականաբար այս ամէնը մէկէն մեր նախնեայց պաշտաման չարժանացան, այլ հետզնեաէ բարդուեցան: Հնար չ'եղաւ մեզ առ այս որ եւ է դասակարգութիւն դնել ըստ ժամանակի, ուստի անարժէք են ո ու է ձրի ենթադրութիւնք: Եյլ կրօնակի, Տարրապաշտութեան յաջորդելուն՝ նախնական հաւասաքին հաւատարիմ մնացողներ տպաստանեցան ապառաժու ամուր տեղեր, շարունակիլով անգ իրենց տարրապաշտութիւնն, որք մինչ Քրիստոնէութեան առաջին դարերն շարունակուեցան, ինչպէս պիտի ահսնամք:

Ապասելով որ մեր տպային սեղածեւ արձանագրութիւնք եւ կամ այլ յիշաստակարանք մեզ աւելի ճիշտ ծանօթութիւններ առն՝ մեր նախնակար հինաւուրց կրօնքին մասին՝ ջանամք մեր նախնեաց մատենադրութիւնէն քաղուած նիւթերով գաղաքար մը կազմել մերայնոց Բնապաշտական տարրեր ձեւերուն վրայ ունեցած հաւատալիաց.

#### 1. ԱՄՐՄԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ:

Լերիմի. — Հողի պաշտաման մասին որ եւ յիշաստակութիւնն անծանօթ է մեզ, սակայն լերանց եւ նամանաւանդ հրաբղիսայիններու նկատմամբ յարգանաց հետքեր կ սն:

Հայաստանի լերինք՝ նամանաւանդ հրաբղիսայինք որք կոնածեւ յունկարծ կը բարձրանան յ'երկրէ յ'երկինս ու իրենց գաղաթներ ամսիւրու մէջ կը կորսուին՝ հաստատելով կարծես երկիրս երկնից միացնող կամուրջներ, լերներ որք դեռ կը միային մեր նախնեաց օրօք, բոց կ'արձակէին, ու մերթ գոռաւով երկիրն կը գլորդէին ու մերթ իրենց ժայթքումներով կը պատժէին զմարդիք բնականաբար սարսափ կ'ազդէին երկրի նախնական ժողովրդեան ու նախնեաց, որով եւ եղան պաշտաման տարրկայ:

Այս գասակարգին կը վերաբերին Մասիս ու Արագած: Վանայ ու Սեւանայ լիճերն արդէն ինքնին խառնաբաններ են ու չըջապատռած հրաբխային լիոններով, որուն Գրգուան, Եերբովզ, Թոնաբարկ, Աիրան, Եւն:

Մասիսի մեր պատմալրաց տուած Ազատ ածականն, անդ Քաջերու բնակութեան վայր ըլլալն ու Արաւշէսի անէծքն ապացոյցներ են նորա պաշտաման:

Հայք իրենց դրացի Պարսից նման ամսուան իւրաքանչիւր օրերն մէն մի Ածոց ու Շահապետաց նուիրած էին, ու Հայք ամսոց օրերէն մի քանիներն լիոնաց յատկացեալ էին: Մասիս, Արագած, Վարագ, Կորդ-

ուիք, Գրգուռ, Պարիսար, Նպատ, Մանի, ևն. իրենց նուհրեալ օրեր ունէին(Բառ Շահան Զրպեաթի). որ ապացոյց մ'է այդ լերանց պաշտաման:

Երբ այս հրարխային լերանց զղբումներ վերջ զատն այդ լերանց կրօնի պաշտօնեայներն անոնց քարայրներու մէջ հաստատեցին զարբնոցներ, ուր բնականին նման զղբումներ, ճայթումներ եւ փայլատակումներ յասաջ բերեին. որք ժողովրդեան ան ու սարսափ կ'ազգէին: Այսպէս կը բացարուի Անձեւացեանց կանգուար ու Ազուաի քար անուն լերանց միջեւ Դարբնոց ցար անուանեալ անդին հաստատեալ զարբիններն՝ որոց հանդիպեցաւ Ս. Բարթոմէոս իմէսոս առաքեալն, ուր կանգնեց Հոգուց վանքն(1): Նմանօրինակ զղբումներ լուսէին եւ վասպուրականի Բուր ըսուած աեղին եւ ի Պարա լերին, յաւուրս Հոփիսիմեանց (2):

Պաւարքոս Արաքոսի ափանց վրայ Տիորբոս անուն զիցարնակ վայր մը կը յիշտատիէ:

Զուր. — Զուրն ամէն հին կրօնի մէջ յարգանաց արժանացած է իրը մարդոց կենաց զոյտ թեան ամենէ կարեւոր մէկ տարրն, զաշտերու արգաստորիչն, ևւն:

Գեաերն սուրբ համբարուած էին ամէն հին ազգաց որպէս եւ Հայոց մէջ, ինչպէս նեղոսն յ Եղիպատոս, Գանգէսն ՚ի Հնդկոս ևւն: Այս վերջնոյն յարգանքն կը շարունակուի իսկ ցարդ անդական ժողովրդեան կողմանէ:

Եփրատ հաւանականաբար ամենէ աւելի յարգելին էր Հայոց: Օտարք յիշտատին նորա ի մերայնոց պաշտումն Ըստ Տակիստոսի Հայք ձի կը զոհէին Եփրատի: Այս գեալի յարգանաց ապացոյց մ'է մեր մենանից շատերուն ընդ երկորութիւն այդ գեաոյն զանուելն: Արդարեւ Անի, Թիւ երիշա եւ Բագայարիք մենական քաղաքներն Եփրատի երկայնքն հաստատուած են: Աշաբէտա Եփրատայ Արածանի ճիւղին աջակող նէ:

Երախս կամ Արաքս ալ յարգուած էր, անոր եզրերուն վրայ շին ուած են Արմատիր, Արտաշատ նուիրական քաղաքներն. Բագարան գիցարնակ քաղաքն ալ Երասխի ճիւղերէն Ախուրեանի ափանց վրայ շինուած է:

Անձեւացեաց Բութ ըսուած լեռան անձաւներուն մէջ Հուր քրոջ հետ եւ Զուր եզրայրն պաշտուէր յաւուրս Հոփիսիմեանց (աևս Զուր) Հոփիսիմեանք սորս մօտակայ Պորիթ զիւղն ալ գտան ջրոյ, օձից եւ կըսոյ պաշտամունք:

Մեր այժմու վանօրէից մէջ ու մօտերն զանուած ալիրու ու ազրիւրներու Լուսաղիւր անուանումն ու յարգանքն ալ անշուշտ տարրապաշտական զարերու սովորութիւններէ մնացած է:

Վարդավագուի սովթիւ ջուր որոկումն ալ հաւանականաբար Հուրի տարրապաշտական աօներէն մնացեալ ազգային սովորոյթ մ'է: Ըստ

(1) «Ածածնայ պատիերի պատմութիւն» (զործ հորենացոյ) «Ահենեփիկ 1865:

(2) «Ա. Հոփիսիմեանց պատմութիւն» (զործ հորենացոյ) «Ահենեփիկ 1865:

Հերովեաի (1) Վարդավան սահմակը բարդ բառ մէէ (կազմուած Վարդաջուր ու Վան=Մրգում բառերէն) որ նշանակէ Զրցանութիւն, ուս ջոր բի տօներու յատուկ հին սովորոյթ մէէ զոր ունեցած են վաղեմի Հնդիկք և մեր դրացի ազգերն Պարսկիք եւ Դաղէացիք որպէս վկայէ Մենինքի:

Օդ եւ Հողի — Հողմերն որ ամառնային տապն կը մեղմնն ծառերու ու նուիրական անտառաց սոսիւնն յառաջ կը բերեն, ու մերթ բարկութեամբ չէնքերն կը տապալեն ու հսկայ ծառերն արմասախիլ կ'ընեն, ու մերթ վերջապէս մրրկի ու թաթառի ձեւով երկրային առարկաներն յ'օդո կը բարձրացնեն՝ իբրեւ վիշապ (վիշապ հանել) չ'էր կրնար ատրբապաշտից ուշն չի հրաւիրել ու անոնց յարգանաց ու սարսափին չ'արժանանալ:

Ոչ միայն թաթառն այլ եւ մնձ փոթորիկներն, մրրիկներն ու ուրուական հողմերն իրենց վնասներոք սամիկ ժողովրդեան ահու սարսափ կ'ազգեն ու անոնց յարգանաց կ'արժանանան :

Հուր. — Հուրն ալ տարրապաշտից յարգանաց կ'արժանանայ ու ի մել անոր պաշտօնն ջուրի հետ ի միասին յիշատակուած է ոչ թէ անոր հակառակորդն, ինչպէս կ'ենթադրուի այլ ջուր եղբօր Քոյրն եւ մաքրիչ զօրութեան ներկայացուցիչ :

Միր յիշատակած զարբնոց քարի մէջ կրակ ալ պաշտէին յաւուրն Բարթողիմէոսի եւ սորա մօտակայ Վասովուրայիանի Անձեւացեաց Պազատ լեռան արեւելեան կողմն Շուր (2) ըսուած սեղին կրակ Քոյրն եւ Զուր Եղբայրն միանգամայն կը պաշտօնէին :

Կայլ «Տուն կրակի, անյագ հրոյ անգամար այլաման ասառւածոցն եւ զքարինս ասառւածացուցեալ գոլով ի սիսւքարին հոսէին յակն յորդարուղիսարեր ջուր բղիսէ յասս լեռանցն . . . եւ զի ասէին զկրակն քոյր եւ զազրիւրն եղբայր . . . եւ յայլս քարին որջացեալ կայրն վիշապք երկու զեւացեալք եւ սեւացեալք որոց աղջիկո կոյս . . . եւ պատանիս անմեղո զոհէին» Պատմ. Հաիփախմանց ) :

Բատ Աւեստայի կրակն արու էր (Միհր) եւ ջուրն էդ (Անահիտ) յորմէ կը հետեւի թէ՝ այս հուրն եւ ջուրն աւեստական (զբազաշատկան) չ'էին այլ սարրապաշտական :

Այդ վկայութեան մէջ յիշատակեալ երկու վիշապներն Ամրիմանի եւ Միհրադրամի պատկերներ համարի չ. Ա. Բարսեղեան «զորս ըստ Աւեստական հնագոյն յիշատակաց յազմողն Միհր պարտելով ընկեց յ'երկանից յ'երկիր, երկոտանի օձու կերպարանքով, որոց եւ զենուին «աղջիկ կոյս եւ պատանիս անմեղո» զուցէ այդ չար ողիներու ազգեցութենէն զերչ մեսլու համար :

(1) Բագմավեա 1902 յունիս.

(2) Այսպէս անուանեալ է հաւանականարար բութ անուան մի բանավեհ անուանը :

Ուստի ըստ Հ. Ա. Բարսեղեանի զբագաշտական էր այս որբավայրն իւ ոչ թէ տարրապաշտական որպէս մենք կը կարծեմք :

Հաւանականաբար անդ ջուրի ակ մը եւ կրակի ասրուշան մը կար իրարու զրացի, ուր հրոյաբարագրած մոխիրն՝ ջուր եղբօրն կը յանձնէին:

Մոխիրի յարգանքն Զբագաշտականութեան մէջ ալ մուտք դամած է: Մեր քրիստոնեայ պատմագիրք զՊարսիկո Մոխրապաշ ալ կ'անուանէին :

«Յերկիր ոչ արկանէին զմոխիրն, այլ արտասուօք եղբօրն ջնջէին»: Այդ տեղին Բութկայ Ս. Աստուածածին վանքն կայ, որոյ արեւմտակողին «մէկ քարընէց հեռու լերան ստորաէն կը բղինի ահագին քանտկութեամբ պատուական ջուր մը» :

Փայտակարանի Եօրն փորակեան բագինք գուցէ եւ բնապաշտական հուրեր էին:

Գուցէ այժմու Տիառընդառաջի երեկոյեան Հայոց շատ մը զաւառներու մէջ կրակ վառելով շուրջ բոլոր պարելն ու վրայէն ցատկելն այդ ժամանակաց միացորդ սովորոյթ մէ :

## 2. ԲՈՒՍԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Անշուշտ փոքր եւ հասարակ խոսերն ու բոյմերն չէին կրնար ազգել նախնական ժողովրդեան վրայ որպէս բարձրաբերձ ծառերն՝ զորօրինակ կաղնին որ յարգուած էր 'ի Յունաց եւ Կեղաց, իսկ ոսոին 'ի Հայոց:

Բոստ Խորենացոյն Քրիստոնէ շուրջ 20 զար տռաջ Արմենակ տնկեց սոսուոյ անտառ մը Երասխի եղերքն Արմաւիրի մօտ, որոյ նուիրեց Արայ Դեղեցիկ իր որդին Անուշաւան որ Սօսանուկը կոշտեցաւ: «Որ Սօս անուանէր (կամ Սօսանուէր), քանզի ծօնեալ էր ըստ պաշտամանց 'ի Սօսիսն Արամենակայ (Արմանեաքայ), որ 'յԱրմաւիր, զորոց զսակարթուցն սօսաւիւն, ըստ հանդարատ եւ սաստիկ շնչելոյ օդոյն... սովորեցան ի հմայս յաշխարհին Հայկազանց» (Խոր.):

Այս նուիրական անտառի քուրմերն հովերու ազգեցութեամբ անոնց

հանած ձայնէն (սօսիւն, սօսափիւն, սօսաւին) գուշակութիւններ կընէին  
կաղզուանայ մօտ Երասխ գետի եզերքը Վիշապանորի մէջ կայ Դից  
Աւարի անուաննեալ տեղին՝ որ եւ հաւանականաբար պայտաման տեղի մէքը

Բարտի (tremble) ծառն ալ կը պաշտուէը հաւանականաբար, զի այս  
ծառի յարդանաց հետքեր կային մինչ ժթ. գարն ի Սամօստաքնակ  
(Միջազնաք) Արեւորդիս ու կայ եւ ցարդ այդ ժողովրդեան մէջ:

կոշտակն իր մարգանման երկճիղ արմատներուն, Փեսունան իր բուռնի հատածի կեդրոնական խաչաձեւ մասին, Համափեռն իր 12 ժիշտերուն եւ այլազան գոյնով ծաղկանց համար ժողովրդային նախապաշարմանց տեղի տուած է ու կուտայ ցարդ . սակայն դոքա երբէք պաշտուած չեն:

Դեռ մեր սամիկ ժողովուրդն կը յարգէ ծառերն եւ նամանաւանդ մեծերն ու զայնս կոտրելն ու կտրելն մեղք կը համարի ու մեղապարան պատուհասի ենթակայ կը կարծէ ու ծառերու խնամք առնելն ու զանոնք ջրերն բարեգործութիւններ են :

3. ԿԵՆԴՈՒՄԱՊՐԵՏԻ

ի նախնեաց ամենէ աւելի կենդանապաշտք Եղիպատացիք եզած են, եւ հաւանականաբար Եղիպատացւոց Հայոց վրայ մէկ դարու (16—15դդ) տիրութեան ժամանակին մռւտք գտած է՝ 'ի մեզ.

Անշուշտ իրենց օգտակարութեամբ կարեւոր եւ վասնափառ կենդանիք կընային միայն որ եւ է յարգանաց կամ պաշտաման արժանանալ:

Օգտակար լցուանեաց յարգանաց մասին որ եւ է յիշատակութիւն անձանօթ է մեզ լիքաւոմք միայն թէ՝ Երիդի հօուեր կը պահէին յանուան Անահուի (որպէս յԵրիզաւեա և յԱշուիշատ), որոյ կը ձօնէին զանոնք, ուաւելի զիցապաշտական կրօնի հետ առնչութիւն ունի :

Էստ օտար պատմչաց, Հայք ձի կը զոհէին Եփրամայ ինչպէս ըսինք: Արքայից գերեզմանին ալ ձի կը զոհէին նոյն խոկ ըստ մեր պատմչաց: Ակիւթացիք ալ իրենց աստուածոց և արքայից գերեզմանին ձիեր կը դրոհին որպէս վիտյէ Հերոդոտ, և թէ մի զուցէ սա Ակիւթացոց Շակ ցեղէն անցոծ է մեզ որք զիտեմք թէ Ն բգ գարուն ժամանակաւոր տիբապիւութիւն մ'ունեցան ամրող Արևմտեան Ասիոյ որպէս և մեր վրայ: Բայց այս կենդանիք աւելի աստուածոց նորիրեալ ձօներ էին:

Զիակերպ զերեզմանաքարաց գոյութիւնն չէ ունեցած իր զոհացուցիչ բացատրութիւնն :

Յոյլի պաշտումն չ'եմք զիաեր . սակայն հոգագնախ ցուլի մը եղջերաց վրայ գտնուելու առասպելն զեռ կենդանի կ'ազրի Հայոց , Պարսից և Թրքաց մէջ , որոյ երերման կը վերագրեն երկրաշարժի ցնցումներն :

Գալով վեասակար կենդանեաց , օձն՝ որոյ մի զաժան անուակն կը համարուի վիշապն մեծ սարսափ ներչնչած ու յարդանաց արժանացած էր Բառ Հսիսիսիմեանց պատմութեան , Վասպուրականի Բութ ըսուած աեզին , ինչպէս ըսթնք , կային վիշապներ և օձեր որոց կոյս ազջիկներ ու անմեղ պատանիներ կը նուիրեին : Մատակայ Կորիթ ըսուած դիւզն ալ ջրոյ և օձից պաշտամունք զատան :

Օձ եւ վիշապ բառերով կազմուած չառ մը աեզոյ անուններ կան 'ի Հայո , որք այդ կենդանեաց պաշտամունքն ցոյցնեն . Հայկականց զրօշն վիշապ էր և որ այդ կենդանոյ 'ի մեզ յարգանաց ապացոյց մը կրնայ համարուիլ :

Դէմէարի և Գիսանէի 'ի Տարօն կանգնած կոոց մին Երկարածնօս աւարօն որ ի հնդկաց վիշապ կ'անուանէր և օրոյ կանգնուած աեզւոյն ալ վիշապ անունն արուեցաւ՝ թէ մի զուցէ հնդիկ վիշնուին արձանն եղած ըլլայ և մենք սիալ արտասանելով աեզւոյն վիշապ բառին հետ շփոթած ու նոյնացուցան ըլլանք :

Վարազն ալ զուցէ յարգանաց առարկայ եղած է . Վարսպզատ Վարազի սուրբ բառն առ այս կասկած կը ներչնչէ :

Արծիւն ալ զուցէ պաշտուած էր և արգէն Արծրունիք պատառէին զայն և որոյ պատկերն իրենց զինանշանն էր :

Պայազիաի բերդին մէջ զեռ կը նշմարուի հեթանոսուկան քանդակ մը ուր նկարուած է բարդնի վրայ տարօրինակ կենդանի մը՝ որուն առջեւի ու հաեւի կողմերն մէյմէկ քուրմեր կան (Հին հուատաք Հայոց էջ 181) : Այդ կենդանին զայլի կը նմանի , սակայն քատէն զէո՞ 'ի վեր բարձրացող եղջերուի եղջբւր մոռնի : Հաւոնական է որ պաշտուած հրէշային կենդանի մը կը ներկայացնէ :

Մուկն զուցէ իր շահատակութեանց համար արժանացած է մասնաւոր յարգանաց մեր օրերն իսկ նախապաշտրեալ ժողովուրդն , մասնաւոր տօնի օր մոռնի յորում կանայք չեն զործեր որպէս զի զերծ միանց շահատակութիւններէն : Այդ օրն զպրոցներն իսկ զոց կը միային ի Հայո շուրջ 20 տարիներ առաջ :

Կեղրոնի՛ Բնապաշտուրեան . . . Հաւանականարար Վասպուրականի Անձեւացեաց ժայռուած դաւառն բնապաշտական կեղրոն մէր երրեմի :

Զրադաշտականութեան և կոտապաշտութեան օրերուն և նոյն իսկ

յառաջին դարս Քրիստոնէութեան (յաւուրո Ա : Բարթողիմէոսի եւ Հոբիսիմեանց) զեռ անգ Դարբնոցքար, Պաղատ լիո, Բութ, Կորիթ եւ Կճաւ ըսուած ակվերն հրաբուխներու նման զգրգումներ, ճայթքումներ փայլսաւակու մներ յառաջ բերէին քուրմք. կրակն ու չուրն պաշտէին, միշտպն ու օձն յարգէին, անոնց զոհեր մասուցանէին, ինչպէս տեսանք: Գուցէ եւ կրակի պաշտաման սուլով տպա Զրագաշաւական ձեւ ունենալով եւ այդ ակվերու մէջ երբեմն դից արձաններ ու պատկերներ սրբէս Արամազդին եւ Աստվածունին ի Պաշտամութեան եւ Անահատինն ի Դարբնոց քար սրպէս պիտի աւունամք:

Ինչպէս ըսիմք, հաւանական է որ այս ժայռուտ ակվեր հաստատընուղացք հաւատարիք մնացին իրենց նսխնի կրօնին ու այր վայրեր եզրն անոնց կրօնական կերպուներ :

— > < —

Բ.

## ՔԱՂԹԵԱԽԹԻՒՆ

Քաղցէացիք տռաջին տառելուգէաք եղան եւ ագու աւնեցան հիմաւու եւ հուսկ ուրիմն յարգանք ու պաշտօն երկնային մարմնոց համար: Քաղցէացիք պաշտէին ոչ միտյն Արեւ, Լուսին, այլ եւ մոլորակներն, երբեմն ասազերն, նոյն իւկ Երկինք, Երկրի սղին, Մթնոլորտն եւ այլն :

Արբանամու նախնիքն որ Քաղցէացի էին պաշտօն մասուցանէին երկնային միտյաց: Ի Քաղցէացոց ասին այլ զրացիք ազգեր երկնային մարմնոց պար, և մասուցանելու կրօնն՝ յորս եւ Հայք՝ ի ձեռն Ասուրեսանեայց, ու սկսան պաշտել Երկինք, Արեգակն, Լուսինն, Մոլորակը, Աստեղք, Մթնոլորտն, եւ այլն:

Հին ազգեր բնողնուրազէս տառեղապահաց էին: «Յունական պաշտօնն յ'Արեւ եւ յ'Լուսին, յ'առանց եւ յ'երկինս էր» (Պատառն):

Հստ Պարսից Երանեանք Զրագաշտէ տռաջ Արեգական, Լուսինի եւ տառեղաց Երկրասպազուներ էին:

Քանի որ Ասորեսանեայց միջոցաւ մուտ զառած էր, համարիմք ի մեզ Քաղցէաշնութիւնն, ուստի ուսանիքք նախ անոնց տառեղաց ցանկն եւ զառակարգութիւնն:

Ասորինատանեայք որպէս եւ Քաղցէացիք նախ ուղղաղէս պաշտէին երկնային մարմիններն ու բնութեան գորութիւններն, սակայն ապա սկսան թանձրացեալ ասարկաններով ներկայացնել զանոնք եւ պաշտել:

Այս աստուածութիւնք նախ որ եւէ զասակարգութիւն չ'ունէին, երբեմն երկրաց մէջ միոյն, ուրիշ քաղաքի մը մէջ ուրիշ մը աւելի կարեւութիւն եւ յարդ կուտային եւ աւելի վերջերն միայն զասակարգութիւն մը հաստատեցին, որ ընդհանուր եղաւ եւ զոր կը պատկերեմք ասու:

Գերագոյն եւ անտեսանելի Աստուածմէ վերջ զոր միայն միծ քուր մերն եւ խիստ զարգացեալներն կ'ըմբռնէին՝ կար գերագոյն երրորդութիւն մը կազմուած Անու, Բիլու եւ կա աստուածութիւններէ: Անու երկինքն կը ներկայացնէր, հայր աստուածոց էր եւ անդնդոց կ'իշխէր, Բիլու կամ Բէլերկրի եւ ոգիներու իշխանն էր եւ կա իմացականութեան, գիտութեան, փառաց եւ կենաց աստուածն էր:

Այս գերագոյն երրորդութիւնն կազմող իւրաքանչիւր Աստուածութիւն ծնունդ տուած էր եւ էկ աստուածութեան մը որ իր ցուցումն էր. Անուինն կ'անուանէր Անաս, Բելուինն Բէլիս, իսկ կախն Գալլինա:

Այս գերագոյն եւ անորոշ յատկութեամբ երրորդութեան կը յաջորդէր՝ որոշ յատկութեամբ սահմանեալ աստուածոց բարձրագոյն երրորդութիւն մը՝ Սին, Շամաշ եւ Ռամանու աստուածութիւններէ բաղկացեալ:

Սին Լուսնի ներկայացուցիչն էր, պետ ամսոց 30 օրերու եւ զիշերային լուսաւորիչ, Շամաշ արեգակ աստուածն էր, որ եւ միծ շարժիչ եւ միջնորդ երկնի եւ երկրի ալ կ'անուանուէր, Ռամանու մթնոլորտի ու օդի աստուածն էր, եւ կ'անուանէր նաև բաշխիչ անձրիւոց, աէր դետերու ու ջրմուղներուն, հողմի, փոթորիկի եւ կայծակի:

Այս բարձրագոյն երրորդութեան կը յաջորդեն հինգ աստուածներու խուր մը. ներկայացուցիչ հինգ մոլորակաց եւ որք էին:

1. Նինիա. ներկայացուցիչ Երեւակի. ասորեստանեայց Հերքիւն:

2. Մարդուկ կամ Մերուսալ ներկայացուցիչ Լուսնթագի. աէր Բարե-լոնի որ եւ շփոթեցաւ Բելի հետ: (1)

(1) Նարունանիս առաջնորդինն տուաւ սորա եւ որ ներփին երկպա-նալուրնան մը պատճառ եղաւ յորուկ օգունեղով Կիւրու գուցեց Բարելոնն (538 Ն. թ.) :

Մարդուկ իրեն հետեւորդ 4 շուներ ուներ որք հաւաք ականաքար ներկայացնուին եին Լուսնազի 4 արքանեակաց: Սովա թիվից 1610 ին Կալիկ գտնուած կը կարծուին միւս արքանեաներէ առաջ՝ սակայն մենի կը հաւա-սանի թէ ծանօթ եին արդին աստեղակէ Բարդացուց եւ որք Լուսնազի հաւասարւաքար հետեւելուն աներ ներփայացուցին՝ Մարդուկին եւս տուին 4 շուներ: (անձնական)

Այս շուներն կ'անուանէին « Կենդանացուցիչ դիակաց » ամշուց իրենց կորզիչ Այս 4 շուներն ասրբեր անուններ կը իրեն Յափշտակիչ, Ուսիչ կորզիչ եւ Յազեցուցիչ: (բառացեան)

Յ. Ներկայ՝ ներկայացուցիչ Հրատի, աստուած պատերազմի և գիւղագանց :

4. Իշխար, ներկայացուցիչ Արուուեակի և բնութեան, դիցուհի յաղթութեանց, արտադրութեանց և սեռական յարաքրութեանց :

5. Նարու ներկայացուցիչ Փայլածուի, զեկավար տիեզերաց:

Այս 12 աստուածութիւնք բարձրագոյն ժողովն կը ներկայացնէին և որոց մէն մին ասրուան մէկ ամսուան և Զողիակոսի 12 կենդանակերպից միոյն պաշտպանն էր :

Ժողովուրդն պաշտէր և չատ մը երկրորդական աստուածութիւններ որոց սմանք զիսաւոր աստուածութեանց ինչ ինչ յատկութեանց ներկայացուցիչներն էին, այլք առանձին աստուածութիւններ, ներկայացուցիչ համաստեղութեանց, Քառօրի, Երկրիս կողմանց ևն, առանց հաշուելու զրացի ժողովուրդներէ առնուած աստուածութիւններն :

Հաւասարին և բարի ու չար ոգիներու և Կախարդութեան որ Զարէն խոյս առլու և չնորհիւ բարի ոգիներու բարիք յառաջ բերելու կը ծառայէր :

Աւրաբանան արձանադրութիւնք յերեւան կը հանեն Քաղցէաւ Ասորեստանեայն բարձրագոյն երրորդութեան զոյութիւնն : Լուսին աստուածն հայի կ'անուանի, արեգակ աստուածն Արտենի և մթնոլորտ աստուածն Տեհիշրա և ընդհանրապէս այս բարձրագոյն երրորդութեան անձինք ի միասին կը յիշատակուին, և անոնց քաղցէացւոց նման ստորագելիքներ կը արուին : Գուցէ Սլլատիս որ ըստ սմանց լուսինն կը ներկայացնէ հալզի մի յատկութեան ներկայացուցիչն է, որպէս նաև Այուիս որ ջրոյ աստուածն կը ներկայանայ Տէիշրա մի այլձեւն է: Կարելի եզած չ'է ցարդ անորու յատկութեամք գերազոյն երրորդութեան համարժէքն հասաւատել . սակայն Այս կամ Այս որ երկրի աստուածն էր զուցէ համարժէք է Բիլուի :

Սզարական հրոյ աստուածն էր հորոյ նուիրէին մէկ և Զ ոչխար. Աւաս կամ Հուաս (Հողմոց). Աիա՞ երկրի, Այուիս՝ ջրոց, Տուրանի՝ Լերանց (Հ. Մանաւլ ապաւուն) :

Մոլորակ՝ ջանս մերկայացուցիչ հինգ աստուածոց խումբն ալ գժուար է որոշեց պայն անոնցմէ միայն լուսնթագի ներկայացուցիչ Մարդուիի կամ Մերուսակի հետաւոր չուներն որք կենդանացրոցիչ դիակ կ'անուանէին, հաւանականաբար կը ներկայացնէին պատմադրաց յարաշէզներն որպէս կարծեն կանկուա և Բասմաջնեան :

Իշպուինիսի մէկ արձանագրութեան մէջ 46 աստուածութիւններ յիշատակուած են որոց յատկանիշներն զժուարին է զիս որոշել, սակայն հաւանականաբար ամէնն ալ Քաղցէաւ — Ասորեստանեան աստուածութեանց համարժէքներն են :

Այժմ մօտէն քննեմք երկնային մարմիններն և անոնց մասին մեր պատմագրաց մէջ ըստածներն և բաղդասեմք օսարաց անոնց մասին ունեցած հաւատալեաց հետ :

Արեգակ. — Հին ազգեր Արեգական քաղաքներ նուիրելին : Քաղցէաւ ցիք և Եգիպտացիք ունէին իրենց Հելիոպոլիսն ( Արեգակ-քաղաք ) : Փռիւքեցիք Արենաս անուանեցին արեգական նուիրեալ քաղաքն, Յոյնք նոյն բասով կոչեցին իրենց Արեգական նուիրած քաղաքն :

Հայք ալ երկնային մարմար նուիրեալ քաղաքներ ունէին : Վանայ հարաւակողման Ուսան քաղաքն Լուսնի նուիրուած էր, իսկ ըստ ոմանց վաճ կամ Շամիրաւակերտ ( Շահ-Միր-Կերտ ) Արեգական ձօնուած էր : Մինուասի արձանագրութեանց մէջ կը աեսնուի թէ՝ նա Կապուատկ ծովի մօտակայ Արեգական նուիրեալ Արտելիս քաղաքին արից :

Արեգական պաշտօնն առ հասարակ լուսներու զլուխ կը կատարէին իսկ Լուսինին ընդհանրապէս Սեպուհի գագաթն :

Ամէն հին ազգեր ունեցած են Արեգական յարգանք և պաշտօն զոր Փիւնիկեցիք Ատոնիս, Եգիպտացիք Ոսիրիս, Յոյնք ու Լատինք Փերու կ'անուանէին. Պարսիկը զայն ապա իրենց Միհր աստուծոյն հետ նոյնացուցին : Հայք Արեւ, Արեգակ, Արտիի կ'անուանեն զայն :

Եյս երեք բառերուն մէջ Ար արմատն կայ որ գուցէ աստուած ըսելէ, ուստի եւ Արեգական = աստուածոյ - մէկ - աչքն եւ կամ զուցէ Արամազդ բառի մի համառօս ձեւն է Ար զի գիտեմք թէ Արամազդ աստուած աստուածոց էր՝ որոյ եւ աչքն էր արեւն: Արամազդայ այր եւ արի ածականներն ալ կը արուէր որք միեւնոյն արմատն ունին : Հաւանական է որ Ար եւ Արաւանդը աստուած նշանակէին ի մեղ կանիսաւ ու ապա դիցաբանական շրջանում աստուծոց աստուածին յատկացուեցաւ այդ բառն: Աւրարտեան Արեգակ աստուծոյն Արտինի անուան մէջ ալ կը հաստակեմք այս միեւնոյն ար վանկն :

Հայք արեգական ծագումն «Երկնէր երկին եւ երկիր» ոլ կ'երգէին, առ այս Վահագնը արեգական հետ նոյնացնելով անոր վերագրեցին ( տես Վահագն ի պաշտօն դիցապանն ) :

Հայք տարւոյ մի ամիսն Արեգ արեգական նուիրած էին :

Հայք այլ արեաց նման բացօթեայ պաշտէին երկնային մարմիններն՝ տաճար ու զանոնք ներկայացնող արձան չ'ունէին ( 1 ) : Արամարեւ ըստ Խորենացւոյ երբ Վաղարշակ արշակունին Հայոց թափարէր կ'անուածնի իր եղրօր կը զանգաւի թէ Հայք մենեան եւ կը կը ին ու Արեգական եւ Լուսնոյ անդրէններն կը կանգնէ յերժաւիր. զ է Միհրի ձեւ տալով Արեգական որ 'ի Պարսս Արեգական ներկայացուիչն էր:

Արեւապաշտութիւնն շատ խոր արմատներ արձակած էր 'ի Հայո, Քրիստոնէութիւնն չկրցաւ բառնալ անոր հաւատքն: Եոյն իսկ քրիստոնէական ներշնչմամբ զրուած շարականաց մէջ անոր հերքերն կը տեսնուին, որպէս արեգակնարդար, եւայլն: Հաւանականարար արեւելք դառնալով ազօթելնիս ալ արեւապաշտական դարերէն մնացած է : Մինչդեռ Տարոնոյ հնդիկ զալութն արեւմուաք զառնային: Հայք

(1) Արեաց տանտր բացօրեայ եր շատ անգամ նուիրական անտառաց մէջ ( Թղման ) :

— 240 —  
 աղջիա-  
 պարագ):  
 ն, Յոյնք

Վանայ  
 ո ուսանց  
 ած էր:  
 պուտակ  
 յ  
 սարէին  
 պաշտօն  
 ք Փերու  
 սեա նոյ-

սստուած  
 մ զուցէ  
 Արամազդ  
 յու եւ արի  
 աւանա-  
 նիաւ ու  
 ցուեցաւ  
 մէջ ալ  
 երգէին,  
 ազրեցին

իններն՝  
 ըստ  
 անուանի  
 Արեգա-  
 հարի ձեւ  
 ի Հայու,  
 կ Քրիս-  
 տիրն կը  
 անաբար  
 միացած  
 ն: Հայք

Արեւելու ազօթէին (1): Բառ վկայութեան Շնորհալոյ գեռ ժթ. զարուն  
 ուսմոստարնակ Հայք մասնաւոր պաշտօն կը կատարէին Արեգական ու  
 ինքզինքնին Արեւորդիի կ'անուանէին, որոց գէմ գրեց Շնորհալին:  
 Արեւորդիք կը պաշտէին Արեւը, Լուսինը, ասողիրը եւ սատանան.  
 Հուեանականաբար այժմու Եէղիտիներն (2) կամ անսոնց մի մասն ցեղով  
 հայեր են. միացած իրենց հին հաւատալեաց մէջ, որդեզրելով Քրիստո-  
 նէութեան ինչ ինչ սովորովթներն :

Լուսին. — Լուսինն առաջնութիւն ունէր Քաղղէտ Ասորեստամեան  
 բարձրագոյն ևրորդութեան երեք անդամոց վրայ, նոյնն էր եւ ի մեջ  
 Խալդի գերագոյն Աստուածութիւնն էր մեր նախանարց եւ որք անոր  
 անուամբ Խաղղևանի կոչուած են, եւ մեր յիշտատկած Իշուրինիսի  
 արձանագրութեան մէջ ազգային բոլոր աստուածութիւններն եալդիի  
 զաւակներն կոչուած են: Արդիստիս Ա. իր ճոխաւարի 1/6ն Խալդիսի  
 դից նուիրեց:

(1) «Եկքն Հնդկաց գէպ յարեւմուաս երկրագանէին, մինչ Հայք  
 յարհեւելու, (ԶնորԳլւակ):

(2) Այժմու Եէղիտիներն Վանայ ծովուն հարաւակողին ևւ Քիւր-  
 տիստանի մէջ մինչ Մուսուլ կը գանուին:

1773ին Առևլթան Մուսթաֆա հրովարտակաւ երբ ծանոյց թէ  
 իսլամ, Քրիստոնեայ եւ հրեայ կրօններէ զատ այլ կրօն չկրնար ճանչ-  
 նաւ իր երկրին մէջ, Եղիտիներէ շատեր խւամութիւնն ընդունեցին  
 եւ այլք առերեւոյթս Յակոբիկեանց յարեցան, որով ինքզինքնին  
 քրիստոնեայ կ'անուանեն, զաւակնին կը մկրտեն, Յակոբիկեանց ձեռքով  
 կը պատկրածին ու կըթալուին, սակայն միշտ իրենց մէջ կ'ամուսնանան  
 եւ ունին իրենց յասուկ գերեզմանատուն, իրենց ցեղացին սովորոյթ-  
 ներն ի գործ կը դնեն, առաներնուն զուռն արեւելք կը շինեն, արեւ-  
 ելու զառնալով բացօթեայ կ'աղօթին. տաճար չունին, գպրութենէ եւ  
 կրօնից գրքէ գուրկ են: Իրենց մի նշանաւոր տօնին ոթիւ կարկան-  
 դակ մը կը պատրաստեն ու գիշերն անոր շուրջը զամնալէ ետք ճրադն  
 մարելով կը ջանան անկէ բաժին մը խլել: Այդ գիշերուան համար  
 օտարք անոնց շատ մը արաւացութիւններ կը վերագրեն: Եէղիտիներն  
 կրօնական զանազան բաժանումներ ունին: Շեմսիներն արեգակնապաշտ  
 ին, Քերագիներն լուսնապաշտ, Էճէլիներն եղապաշտ, Ալէլիներն  
 առաջնոց մի խառնուրդն: Եղիտիներն կը պատուին Բարտի ծառն  
 ըսելով թէ՝ խաչաղիտան այդ ծառի փայտէն պատրաստուած էր: Գո-  
 զութիւնն մեղք չեն համարիր զի Յիսուս կըսեն՝ ներեց աջակողմեան  
 աւագակին: Արբամարգի ձեւին տակ կը պաշտեն սատանան, զոր մեջի  
 բարու=արքայ սիրաւարդ կը կոչեն (տես առ առ Զըրպաշտական  
 կրօնն) (Գր. Վանցեան Հանդէս ամսօրեայ 1901 Փետրուար):

Արեգական առթիւ ըստնք Վաղարշակի գանգատն ու Արեգական եւ Լուսնոյ արձաններ կանգնելն , յորմէ հետեւի թէ Հայք Լուսինն ալ պաշտէին եւ առանց անդրէի :

Ուանք զշայս վաղեմի լուսնապաշտներ համարին, զի բառն Արևմենի երրայերէն Լեան Լուսնի բանէ է, իբր թէ Հայք լեռանց վրայէն Լուսին դիտող ու պաշտող եղած ըլլան ու ըստ այնմ անուանուած ըլլայ իրենց երկիրն :

Լուսինն յարգուած էր ի մերայնոց իբր սնուցիչ եւ դայեակ բուսոց «քանդի առաջին հարքն զլուսին դայեակ եւ սնուցիչ բուսոց անուանեցին», (Անանիա Շիրակացի):

Դուցէ Վաղարշակի իսկ տուաւ Լուսնոյ անդրէին փոխական գտակաւ երիտասարդի մը ձեւն (Հին հաւատաք, Էջ 102). զոր Փառնակ անուամբ պաշտէին ի վիրս եւ ի Պոնառոս եւ զոր կը դանեմք իսկ յորեւմտեանս Լուս անուան տակ, եւ արդէն այդ անուանն հայկական թուի . զուցէ բնիկ Հայոց զիքն էր այդ:

Լուսինն Ահսաւայի մէջ Ման անուանուած է, այդ բառն պարսկերէն թէ Լուսին կը նշանակէ եւ թէ լուսնական շրջան կամ ամիս, այդ բառին նուազականն Մանիկ մուտք գտած է ի մնալ:

Տարւոյ ամիսներէ մին Մեհեկի կամ Մեհեկան՝ նուիրած էին Լուսին, գուցէ Լուսնի պաշտաման տեղւոյն Մեհեկան անունը կը տրուէր :

Մոլորակ. Հիներն եօթն մոլորակներ կը ճանաչէին, այսինքն երկրիս շուրջ զարձողներ, որոց նուիրեալ էին շարթու Շօրերն: Այս Շ մոլորակաց երկուքն արդէն աեսանք Արեգակն եւ Լուսինն, մնացեալ հինդն անուանէին Գիշերավար, Այդասազ կամ Լուսարեր, Կարմիր տառակ, Զետ Լուսնի Մօտիսէքին, որոնց անուններն իրենց յատկութիւններն կը ցուցնին, ապա նկարներով սկսան ցուցնել զանոնք: «Գիշերավարի տեղ՝ Լուծ կ'ըսէին ու կը նկարէին այդ աստեղ տեղ եղջերու, Կարմիր տառակն Մկրաւորի կը կոչէին ու այսպէս Շ կը նկարէին, որոյ ինչ ըլլալն ծանօթ չ'է: Զետ Լուսնին Շրտախոյր կը կոչէին որ ահօտկ մը փեղոյրէ: Մօտիսէքինն Փեռազնօսի կը կոչէին որոյ նշանակութիւնն մնզ անծանօթ է: Աւելի վերջերն այդ աստեղաց արուեցան Փայլածու, Արուսիակ Արատ, Լուսնթագ եւ Երեւակ անուններն :

Ասոնց պաշտաման եւ սառբազրութեանց մասին բան մը չեմք զիտեր, ըստ ոմանց ասոնք աարերց ներկայացուցիչներն էին: Փայլածուն հողի Արուսիակն ցրոյ, Հրատն Օդի, Լուսնթագն մտային կարողութեանց եւ Երեւակն Հրոյ:

Հստ Անանիա Շիրակացւոյ Լուսնթագն եւ Արուսիակն բարեւար համարուած էին. Երեւակն ու Հրադն չար, իսկ Փայլածուն անորոշ, Յաւելեաց 5 օրերն այս 5 մոլորակաց նուիրեալ էին:

Ասեղ. — Առակաց խմբումներն համաստեղութիւնը՝ ծանօթ

Եին համանեաց և՛ւ մեր նախահարց։ Մեծ արջ և՛ւ Փոքր արջ համաստեղութիւններն կոչուին ի մեզ Սայդ, Բագրեասեղի, Բագրեյրի, Աղաւանի, Զրուանայ մանկունի, Եօրեաստեղի. հաւանականարար ըստ զանազան բացարութեանց և՛ւ պատմութեանց այսչափ անունն տուած են այս երկու ասանզաց պարերն, որք իրենց անշարժութեան ազադաւ անպար ալ անուանեալ են։ Մեզ անձանօթ են սոցա կրօնական յատկութիւնք։

Յունաց Օրիոն համաստեղութեան տեղ Հայք իրենց նախահարց դիւցազն Հայկն կը պատկերեն իրեւ աղեղնաւոր, ունենալով շամփուր իւր մէջքն։ Գուցէ և՛ւ այս համաստեղութեան մաս համարէին Սիոնին ասանզաց ամենէ փայլունն, զոր Շնիկ անուանենՀայք, եւ որոյ 1460-61 աարիներու եղիպատշի աստեղագիտաց շրջանն՝ Հայկայ շրջան կոչեն մերայինք։ Շնիկն Արամազդայ աստղ ևւս կոչուած է։

Եղող (bouvier) համաստեղութիւնն որ և՛ւ Զովող անուանի զուցէ սորա մեծագոյն ասալն Արքաուրոսն և՛ր համագոտառիսանէ մեր Գուրանի սատղ ըստածին։

Զողիակոսի 12 կենդանակերպ համաստեղութեանց եղիպատական անուններն աան ևւ մեր նախնիք, Խոյ, Յուլ, Երկուորեակ, Էկցդեաին, Առիւծ, Կոյս, Կշիռ, Կարիճ, Աղեղնաւոր, Այծեղջիւր, Զրհոս, Զուկ։ Ասոնց իւրաքանչիւրի տղիցութեան վրայ շատ բաներ գրուած կան՝ սակայն յեանագոյն գարերու գործքեր են ու մեծ արժէք չունին։

Կան ևւ այլ հայ անուն կրող ասանզաց հոյլեր, սակայն անոնց մասին որ ևւ է որոշ ձանօթութիւնն չունեալնուս զանց կ'ընենք յիշառակել աստ։

Ծիր կարիմը, ըստ զիցարանութեան, Հերագլէսի Հերայէն ծծած կաթին բերնէն թափթփած կաթովն կազմուած է, իսկ ըստ Հայոց Վահագնի Յարշամայ յարշանոցէն գողնալով երկինք փոխադրած յարդի թափթփուքներէն յառաջ եկած է, որոյ վասն ևւ անուանեն Յարդ Գողի հետք։

Ասուպներն կամ թոյող սատղերն ալ անշուշտ ունէին իրենց բացարութիւններն։

Ծիրանի զօտին որ ևւ Տիրական զօտի անուանեալ է՝ զուցէ Տիր աստուծոյ զօտին ըսկէ էր (անո Կոստաչութիւն)։



Գ.

## ՈԳԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ ԵՒ ԴԻԻՑԱԶՄԱՑ ՊԱՇՏՈՒՄ

Միեւնոյն դլխոյ տակ կը խմբեմք ողւոց եւ զիւցազանց պաշտումն, զի զիւցազունք յետ մահու ՚ի շարս ողւոց կը զասուէին եւ արգէն իրարու շատ մօտ են: Ագեպաշտութեան եւ զիւցազանց պաշտաման ուրոյն ժամանակ մունեցած չեմք: այս հաւասարիք ապրած են ի մեզ ՚ի Բնապաշտական, Զըրպաշտական եւ այլ շրջաններում, եւ զոր առանձինն ուսումնասիրել արժան համարեցինք:

### I. ՈԳԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Ոգեպաշտութիւնն կ'անուանի բնութեան մարմնոց մէջ ապրող զօրութեանց եւ կամ մարդիկներէն զերպոյն անահսանելի բարի ու յար ողիներու յարգանաց պաշտամունքն: Ագեպաշտութիւնն զոյութիւն ունեցած է ի մեզ ոչ միայն բնապաշտական ժամանակամիջոցին, այլ եւ ապրած այլ յաջորդ կրօններու մէջ: եւ անոնց հետքեր կան ու կը մնան իսկ մինչ յայսօր մեր մէջ:

Քաջ՝ — Ագիներու մէջ նշանաւոր րլլալու են քաջերն որք լիունարնակ եւ քարարնակ համարուած են: Եզնիկ զանոնք զեւեր կը համարի: սակայն աւելի իրր բարի ողիներ յիշատակուած են: Արտաշէսի իր որդւոյն Արաւալզզայ անիծից առթիւ ասոնց յիշատակութիւնն (1) ամենուն ծանօթ է, ուր իրրեւ Մասիսաբնակ ողիներ համարուին: Երուանդ բոնաւոր թագաւորն աւ քաջերն ասին ու «ի զեսս եւ ի մոայլ» տարին: (Էորին):

(1) «Երէ զու յորս հեծցես յազաս իվեր ՚ի Մասիս, զիեզ կալցեմ յաշ, տարցեմ յազաս իվեր ՚ի Մասիս, անդ կացցես եւ զլոյս մի ժացես» (Խորհնացի):

Բատ յուղլրդական համոզմանց Արտաշեսի անձքն իրագործուեցաւ և Արտաւազդ շղթաներով կալանաւորեալ կը մնար, զորս լիզելով մաշել փորձէին որսական չունք (Յարալէզք?) . իսկ զարբինք իրենց սայերն կը ծեծէին, որպէսզի շղթաներն հասանային ու Արտաւազդ ազատուելով չգար տալ աշխարհի վախճանն :

Գուցէ քաջ մը կը ներկայացնէ Մուսասիրի Ուրզանա թափաւորին կնիքին (1) վրայ պատկերացեալ թեւաւոր մարդն որ իր երկու ձեռներով երկու թոչուններու վզերէն բռնած է : Հաւանականարար եւ այդ թաշուններն չար ոգիներ կը ներկայացնեն :

Ուրուական . — Գուցէ Ուրու (հուրի) կամ ուրուական անուամբ ոգիներ եւս ճանաչէին մեր նախնիք, որք ապա մեռելոց ոգիք համարուեցան ու ըստ այնով կը դործածուին :

Ուրուապաշ բառն արդէն գործածուած է յԱզաթանգեղոսի. Թովմա Արծրունին կարծես զայն դիւցազնի իմաստով կը գործածէ Բելայ համար գուցէ դիւցազնի ոգի նշանակէր սա :

Առջեզ. — Մեր նախնիք Առջեզ կամ Յարալէզ անուամբ ոգիներու գոյութեան եւս ճաւատային որք ինչպէս ըսմինք Մարդուկ (Լուսնթագ) Ասածոյն հետեւորդորսական չուներ էին. սոքա պատերազմի զաշտին վրայ իշող քաջամարտիկներու վէրքեր լիզելով բուժում պատճառէին, որպէս Արայի համար Շամիբարմ լուր հանեց թէ իւր աստուածոց հրաժան ըրած է լիզել անոր վերքերն ու կենդանութիւն տալ : « Հրամայցի Աստուածոցն իմոց լիզուլ զվէրս նորա եւ կենդանացի » (Թորին): Գուցէ այդ առթիւ այդ ոգիք անուանեցան Խրալէզ ու ապա աղաւաղմամբ Առջեզ կամ Յարալէզ :

Այս ժողովրդական հաւատքն աղբած է մինչ Յրիստոնէութեան օրերուն, տրդարեւ կը տեսնեմք թէ Փաւոտոսի Մուշեղ Մամիկոնեանի մահուան առթիւ (Տրիստոսի 384 թուին), անոր ընտանիքն չուզելով անոր մահուան հաւատալ, անջատեալ զլուխն մարմնոյն քով զնելով աշաւարեկի մը վրայ հանեցին՝ յուսալով թէ Առջեզի իշնելով կենդանութիւն պիտի ասն անոր: « Ոչ հաւատային ընտանիք նորա մահու նորա, կէսք յանիլոյ նուա ակն ունէին, մինչ զգուխն անդէն իկոնելոն կարեալ կցեցին, եւ հանին եղին ի ասնիսն աշտարակի միոյ, ասէին վասն զի այր քաջ էր. Առէզք իշանեն եւ յարուցանեն զնա »:

Ապարի, Նիանզի և Ռիզզայի. — Սոքա ջրարնակ ողիներ են՝ որոնց յատկութիւնք եւ առնմանք անորոշ են մեզի համար :

Յաւերահաւատունն. — Ասոնց վրայ ալ որոշ զաղափար չունիմք. Եղ բարի ողիներ են, պաշապան իրենց սեսի մարդկանց, կանանց ամուսնութեան, որդենութեան երկանց, զաւակաց, նոյն իսկ անոնց տրդուզարդին, բաղանեաց, են: — Ասոնք բնակութեան վայր կ'ընտրին մարդեր, գետեզրեր, անտառներ եւ զեղածիծաղ աեղել:

(1) Այդ կնիքն այժմ Լոհէի բանկարանն կը զնուի:

Հրեշտակին ողիմներ . — Հրեշտային ողիմներ կ'անուանեմք կենզանեաց ու մարդու ձեւեր զգեցող չար ողիմներն , որք ծանօթ էին և Զբաղաշտական կրօնի հետեւողաց , և որոնց մասին ընդհանրապէս յիշատակութիւններ կը գտնեմք Աւետարի մէջ , ուստի և գանոնք Զբաղաշտական կրօնի տոթիւ ոլիտի ծանօթացնեմք (անս էջ 21) : Ասոնք հաւանականուար Բնապաշտութիւնէ մտած են 'ի Զբաղաշտականութիւն :

## II. ՊԱՇՏՕՆ ԴԻՒՅԱԶԱՆՑ

Շատ մը նախնական ժողովրդոց համար իրենց մեծ դիւցազներն ու քաջերն չեին մեռնիր , յիտ մտնու անոնց ողիք զերազոյն ողիմներու կարգն կ'անցնէին ու նոյն իսկ Աստուածոց աստիճանին կը բարձրանային :

Հայք ալ ունեցած են այսպիսի դիւցազունք որք են : Հայի . — Հայի իրենց նախանայրն յերկինս փոխադրեալ համարելով՝ անոր տուին Յունաց Օրբիսնի համաստեղութիւնն զայն իր աղեղնաւոր նկարելով : Հայք իրենց այդ դիւցազնի հասակն , զեղեցկութիւնն , քաջառասութիւնն ու արիութիւնն երգնցին յորոց և բառք հայկաչափ , հայկանման զեկցիկ , հայկասիրա , հայկաբար , և ան :

Հայք՝ Հայկայ կը զերազրեն և իրենց աօմարի հիմնարկութիւնն Հայկայ շրջանն , որ եզիպատկան ասաեղազիառ թիւնէն առնուած կը թուի :

Վահագն . — Աստ Ասորենացոյ Վահագն Տիգրան Ա. ի որդին որ յաղթեց Մարտ Աժգահակ թագաւորին , և որոյ քաջագործութիւնք դայն ի շարս Աստուածոց դասել տուին և զոր պաշտէին Վարացիք և Հայք :

Հին Հայոց Մուսայք կ'երգեին Վահագնի ծնունդն « Երկու երկին և երկիր » ով որ կ'երգուէր զեռ ծրգ դարուն Կ'ըսուէր թէ Վահագն վիշապներու հետ կոռուած է (Վիշապաքաղ) և ունի այլ շահատակութիւններ նման Յունաց Հերակլէսին , յորու և Ասորեստանեաց Բարշամինի յարդն զողնալով երկինք փախչելն . և ինչպէս ըսինք այդ տոթիւ թափիթփած յարգովի կազմուած է յարդ զոլիմը (Յունաց ծիրիարինը (Անանյու Շերակացի) :

Սակայն Վահագն , հաւանականարար աւեստական Վիրիքրավան , յազթութեան ողին և կամ վէտական Ազնին է , հրոյ Աստուածն : Քամ սահոկրիտի Վահագնի = հուր բերող է , Հրաբեր :

Կործեմք թէ աւեստական Վիրիքրավան և վիտական Ազնին կամ Վահագնին նոյն են : Երբեմն աարբապաշտական զարերու պատերազմի ողին ու հուրն որ ի Հնդիկո Ազնի կամ Վահագնի եղած է , 'ի կեղբունական Ասիտ Վիրիքրավան իսկ 'ի Հայու Վահագն որոյ անունն

տուած են և Հայք իրենց մի զիւցազնին : Վահագնի յԵրկինս ներկայացուցիչն էր Արեգակն :

Հայք իրենց նախնեաց յարգանք մատուցանէին , և հաւանականարար Հարբ լեռնազաշն անոնց գերեղմանատունն էր , ուր գնաց Հայկ ըստ Խորենացոյն :

Հայք աստղերն իրենց դիւցազներով կը ներկայացնէին և անոնց յատկացուցած էին շարթու մէն մի օրն . որովէս Արեգակն՝ Արայ գեղեցիկն էր , և նորա յատկացիալ էր կիւրակէն , Լուսինն Արայի կինն էր : Երեւակն Հայկն էր և հինգչարթի օրն կը յարգուէր . Լուսնթագն Հայկայ կինն կը ներկայացնէր և Յշ . էր նորա նուիրիալ օրն . Հրատն Արամն էր և օրն էր Գչ . Փայլածուն կաղմոսն էր և ուրբաթ կը պատշտուէր . Արուսեակի օրն Դշ . էր և Եոյի աղջիկն Աստղիկն կը ներկայացնէր . Եանէի օրն էր շաբաթ :

♦♦♦♦♦

Դ

## ԶՐԱԴԱՇԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Զրադաշտականութիւնն կամ Մազդականութիւնն ըստ ոմանց Բակարիոյ մէջ ծնունդ առած է , ըստ այլոց Մարտատանի մէջ , և որ Քրիստոսէ Յ դար առաջ սկսած է ծաւալիլ և ըլլալ Պարսից . Մարաց և այլ զրացի հպատակ ազգաց , յորս և Հայոց կրօնն :

Զրադաշտ (պրկու . Զէրաթիւշ) անուն ոմն Պարսկահայոց Արմիաքաղաքէն , զուցէ և Հայ . ըստ Տարարիի (պարսիկ պատմիչ) Երեմիամարգարէին աշակերաներէն մին , ըստ այլոց Դանիէլ Մարգարէի . (1) և ըստ Պարսից Աքրիմնեանց ազնուական ցեղէն , որ կ'ապրէր Քրիստոսէ Յ դար առաջ (600—522) , հեղինակն կամ աւելի կարգաւորիչն և ծաւալիչն եղած է այս կրօնի , և զրած է անոր բակտրիական լիգուլ օրինազիրքն՝ Աւեստան , զոր ընդունել առւաւ Մեծին Դարեհի հօր

(1) Առա ապացոյց կրնայ համարուիլ զրադաշտական կրօնի մէջ սեւական տարրերու զոյուրիւնը :

ու անոր միջոցաւ Պարսից. — Աւեստայի վրայ եղած յաւելուածք անուշանեցան Զանդ, ուստի եւ ամբողջ կրօնագիրքն կոչուեցաւ Զանդ-Աւեստա :

Իսու Հերոգոաթ Իրանեանելու զերարդոյն Աստուածն երկնից կամորն էր, որոյ աչքն կը ներկայացնէր Արեգակն, որով կը զիտէր Երկիրն : Այդ զերագոյն ին բանիւ սահզած է համայն աշխարհն եւ ամենայն ինչ՝ ի չգոյէ : Գերարդոյն Աստուածն ապա անուանեցաւ Անուրամազսա : Այս բարի Աստուածն ունէր իր ախոյեան չարութեան ոգին կամ աստուածն, որոց ( բարի եւ չար Աստուածոց ) ծնունդն հետեւեալ կերպով եղած է :

Զրուան — Այսարունա ( անսահման ժամանակ ) ( 1 ) հազար տարի զոհ կը մատուցանէ ( որո՞ու ) Արմիզզն ծնանելու համար՝ որ պիտի ստեղծէր Երկինք եւ Երկիր, սակայն այս զոհաբերութեան արդեան վրայ կասկածելուն՝ Որմիզզի հետ եւ Արհմիր չլացաւ : Նախ Արհմիր չարութեան զարչանոտ Աստուածն ծնաւ, ապա անու չարոյցն Որմիզզ բարութեան Աստուածն :

Արհմիր ( Արհէմէն, Հաւրաման, Արմն, զար եւ Հայք Հարաման, հաւրաման կոչին ) ըստ Աւեստայի Արօւմայու ( Պար ողի ) մականուանեալ է, իսկ Որմիզզն ( ըստ հին Պարսից ) Արամազզայ, Օրամազէն, Օրմուզզ. ըստ Հայոց Արամազզ, Վրաց Արմազ, Ասոսնեանց՝ Որմիզզ Զհնողաւստայի Անուրա — Մազդան ( ամենազէտ ) անդ Արինդումայիս ( բարի ողի ) եւս կոչուած է :

Երկուքն սկսան սահզագործել, ասածինն բարի եւ երկրորդն չար ասարկայներ :

Որմիզզ սահզած է Երկինք, Երկիր, Լոյս, հրեշտակներն, մարդիկ, բարի կենդանիներն, բարի ծառերն ու բոյերն, բարի ջուրն եւ ՚ի մի բան ինչ որ բարի է, իսկ Արհմիր չարերն, զեւերն, զազոններն, չար կենդանիներն ( վիշտալ, օձ, կարիճ ) չար ճճիներն, սիրամարդն, խաւարն, հիւանդութիւններն եւ մահն :

Արհմիր այս չար սահզագործութեանց մէջ սիրամարդն բացառութիւն մէէ, բարի կենդանի մը՝ զոր՝ սահզեց ցուցնելու համար թէ կարող է եւ բարիներ ալ սահզեն, ստեղծն չուզեր. « Արհմիր ասաց, ոչ եթէ չ'կարեմ բարի ինչ, այլ չկամի՞մ եւ առ հաստատուն զրահն առնելոյ արար սիրամարդ » ( Եղինիկ ) :

Հրազդաշտականք ըստ Աւեստայի բնուանէին Որմիզզի ստեղծած վեց հրեշտակապետներն Ամենա-Արինդա ( Ամշասրանա, Եմշապէտի, Էմ՛տու-

( 1 ) Եզնիկ բախտ կատ փառք կը բարգևանէ Զրուան բառն, իսկ Եղիշէ մեծն աստուած : Առաջինը սիամ մ'է, իսկ երկրորդն ազատ բարգևանուրին մ'է : Հաւանականարար յաւիտենական ժամանակ բախտ է, զոր նիւրականի իերածեցին : Եղարուն ապրող Զրուանական աղանդաւորներն : Սասանեան գրուանական էին, ինչպէս սիիսի և սննելի :

փէնս ) = Անման բարեւարներ որոնց հսկողութեան յանձնուած էին, ամսուն մէյ մէկ օրերն, Զրդէն մինչեւ Դրդ, զի առաջինն Արամաղ-դայ վերապահեալ էր : Այս հրեշտակապետաց ձօնեալ էին եւ աարւոյ մէյ մէկ ամիսն եւ մէկ մէկ ծաղիկ : Այս անման բարերաբներէ իւրա-քանչիւրն բանի մը խնամակալն էր, հոգիներու, օրինաց, իշխանաց, կենդանեաց, բուսոց, ջրոց եւն, (1) :

Այս վեց հրեշտակապետաց համապատասխանող վեց չարութեան ողիներ ստեղծած է Ահրիման :

Հրեշտակաղեւաներէն ետք գային Եազատաներն (իզէզ=Ա.զատ), աւելի քան 40, որոց զիխաւորներու իւրաքանչիւրին նուիրեալ էր ամսոյ մնացեալ 23 օրերէ մին, ոմանց մէկէ աւելի օրեր եւ նոյն իսկ աարւոյ մէկ ամիսն յատկացեալ էր ըստ իրենց կարեւորութեան՝ որպէս հրեշտա-կապետաց: Մինք՝ լուսոյ, Պէհրամ՝ կրակի, Անահիտ՝ (2) ջուրց, Ապան-առարմատ՝ Երկրի պաշտպան ազաներ էին, որք ազատ աստուածացան: Յաւելեաց 5 օրերն ուլ ազատաց նուիրեալ էին զորո այդ ազատերն Փենձի: Մազշիեազնան անուանէին :

Ա.զատներէ վերջ գային մարզոց պահապան ողիներու հրեշտակաց բազմութիւնն, Ամէն մարդ ունէր իր պահապան հրեշտակն յեւ մահու. անձի մը պահապան հրեշտակն Երկինք կ'եւնէր եւ անդ կը սպասէր մինչեւ որ ուրիշի մը պահապանութեան յատկանար: Հաւանականաբար հրեշտակ բառն Պարսկերէն Ֆերիչք կամ Փեր-հիջք բառէն եկած է: Ֆերիչթէ թէւ արձակ ըսել է, որպէս եւ համարին հրեշտակներն (3): Մեզմէ ազեկներն զորո մեր ուսմիկք զիս ընդունեն, զուցէ հրեշտակաց մի գառն կողմէին: Ետզասաներու եւ պահապան հրեշտակներու զէմ Արհին ստեղծած էր գեւեր, որոց արուներն Եարու իսկ էզերն Փայրեց (Բէրի) կ'անուանէին :

Արհին իրեն հետ ուներ իր ստեղծած չար ողիներու եւ զեւերու (պրոկ, Տեւ, Տիվարս եւ Հայ-ացեալ՝ դեւ) բանակն, որոց օժանդակութեամբ Ա.բամազդայ վրայ յարձակելով օձի կերպարանօք յերկնից Երկրի վրայ ինկաւ: Արհին իրեններու (դեւերու) միջոցաւ միշտ մարդիկն չար զոր-

(1) Այս հրեշտակապետաց անուններն են Պօմումանօ, Աշականիսրա, Քշարուակայիս, Աբանրա սումայիս, Նառովարա, Ամեկերա:

(2) Անմանիսն յիշուած է ի սկզբայի առանձագրութիւնս Ասորեսամ-եայց, որ ապացոյց մ'կ սկզբան կրօնին Զրադաշտականութեան վրայ ազդեցութեան :

(3) Հրեշտակ բառն ու անոր զալաբարն գոյութիւն ունէր ի մեզ Ա. Վրաց թարգմանութենէն առաջ զոր մեր թարգմանիչք Ա. Վրաց մարդոցմէ զեւազոյն եւ Աստուծոյ կամքն կատարող հոգինէն էակներու համարժէք համարեցին: Հրեշտակք ի Ա. Գիրս անուանին եւ Բոցեղին, հակողի կամ Պահապանի եւ զաստկարպեր ունին:

ծելու արամաղիք կ'ընէ, որոց դէմ պաշտպանեն իրենց պահապան հրեշտակներն (1) :

Դեւերն Զբագլածտէ առաջ մարզոց հետ կը միանային եւ խառնուրդներ կը կազմէին . Զբագլածա անոնց մարմինն բեկանեց եւ արդիլեց այս միութիւնն ու թոյլատրեց միայն կենդանեաց ձևն առնուլ: Դեւերն զես կը ներգործեն իրենց ազգեցութիւնն եւ որ չետ ժամանակաց միայն պիտի ջնջուի: Յորժամ Զբագլածի ցեղէն պիտի ելնեն Յ մարդարէներ՝ որք օրինաց Յ դիրքեր պիտի յայտնեն, որոցմով աշխարհի փրկութեան գործն պիտի ամբողջացնեն, արարածք պիտի սրբութն աշխարհ յաւիտենական պիտի ըլլայ, խաւարն պիտի անհետանայ, մահն ու չարութիւնն պիտի ջնջուին:

Զար ողիներն կամ զեւերն Զարի ու կ'ըսուին այս երկու բառերն միանդամայն՝ Զարադեւ՝ ալ զործածուած է, ճիշտ նման Բարինեցալ ըսելուն: Վաս բառն ալ իրեւ չար զործածուած է. իսկ Ատամայ բառն երբայցերէնէ մուտք գտած է ի մեղ Ա. Գրոց հետ:

Արհմիի ու զիւց թաղաւորութեան տեղին Դժոխ (առազախ) կ'անուանի, իսկ Որմզդի ու իւրայնոցն (հրեշտակապետ, ազատ, չրեշտակ) Արգայուրիւն (Գարս և տէմանա):

Յետ մահու՝ հոգին Յ օր հանգուցելոյն քոյ մնալէ եաք՝ Կրդ աւուր առաւօսուն կը մեկնի գտատասանատեղին. անդ Ռուշնութազիսրա անուանեալ ողին բարի եւ չար զործերն կը կշոէ, ու ըստ այնո՞ կը գտատապարտէ կամ ազատ կ'արձակէ:

Արքայութիւնը ձենիլար կամ ձերիուր (ձանտպարհ) անուանեալ կամրջով մը երկրի միացած է, որոց վրայէն կ'անցնին մեռելոց ողիք: Արգարներն բարի հրեշտակի մը առաջնորդութեամբ զիւրաւ կ'անցնին իսկ մեղաւորք կը գահավիժեն ի զժոխ (առազախ) տեղի առնցանաց՝ ուր Ահրիմանի գերի կ'ըլլան:

Վօհումանո արքայութիւն գնացողներու բարի գտալուստ կը մաղթէ: Ահուրամազայի կը ներկայացնէ ու անոր տեղն կորոշէ ուր պարտի միալ ցյարութիւն մարմնոց:

Արքայութիւնն երեք աստիճանի կը բաժնուի. առաջինն զրեթէ քառարան մէ ուր կը միան քիչ կամ չար մեռելոց ողիք, ըստ իրենց

(1) Դեւերն ունին բատ իրենց յատկութեանց զանազան անուններ: Այս կ'անուանին օդակիւացներն, դրուժ կ'ըսուին չար կամեցողներութելագրութեամբ չար զործողներն, բուխ (առւխո) եւ խուժ զուցէ իրենց զոյներով կը ասրբերէին:

Շիւարի կուրին խելազարիչ դեւերն, Շիւարի երազոց մէջ վախ ազգողներն, Աղ աղարեր կանանց եւ նորածիններութենամիններն, վերջապէս առնակ կըսուին հոգի առնողներն որք եւ կրող այսինքն առնող ալ կը կոչուին: Նեռն եւս զեւ մէ, որոյ զերն անծանօթ է, զուցէ զժոխոսց պաշտօնեայ է:

միդաց ու միւս երկու օթևաններն կ'անցնին ըստ իւրիանց արժանաց: Մեռելոց հոգւոց փրկութեան համար աղօթք կ'ընդունէին:

Զրադաշտ Արհմին եւ Որմզդէն 3000 տարի վերջ աշխարհ եկած է: Զրադաշտէն 3000 տարի ետք Արհմին պիտի յաղթութիւն Որմզդէն, աշխարհի վերջն պիտի գայ, մեռեալք յարութիւն պիտի առնեն, եւ վերջին զատաստանն պիտի տեսնուի, մեղաւորներն ու գեւերն 'ի դժոխու եւ արզարք ու հրեշտակք յ'արքայութեան պիտի ապրին 3000 տարիներ, եւ այսպէս պիտի տարտի 10,000 տարիներու շրջանն, (1000 տարին ծնունդ Արհմին եւ Որմզդի, յորմէ 3000 տարի ետք ծնունդ Զրադաշտի, 3000 տարիէն՝ վերջ աշխարհի եւ զատաստանն եւ 3000 տարի ալ արքայութեան եւ զժոխոց կեանք) եւ ապա պիտի նորոգուի աշխարհն ու միւնոյն շրջանն պիտի վերսկսի:

Զրադաշտականութեան կրօնաւորներն Մոզ կ'անուանէին, հաւանականաբար այսպէս կը կոչուէր նշանաւոր Զրադաշտական կրօնաւոր մը որոյ անունն ակած է տրուիլ եւ ապա ամենուն:

Հայոց Մոկաց նա՝ անգն որ շատ հեռի չ'է Զրադաշտի հայրենիքէն (Պատրոկանայք), թէ մի գուցէ առաջին մեծ մոզի բնագաւառն եղած ըլլայ եւ կամ նշանաւոր մոզերու ծննդալայրն:

Մոզերու պետն Մոզպէս կամ Մովպէս, իսկ ընդհանուր զլուին Մոզպէսաց Մոզպէս (կաթողիկոս) կը կոչուէր:

Մոզերն կը կրէին հայկական զատակ, սպիտակ երկար պատմուձան եւ մէջքերնին գօտի:

Մոզերն Մարաց Յ զասերէ մին կը կազմէին: Աստուծոյ եւ մարդոց միջնորդներ էին. զուշակութիւններ կ'ընէին, պատգամ կըսէին, մողովրդեան վրայ մեծ ազգեցութիւն ունէին: Երկրազորք զինուորներէ ետք կուզայրն եւ յարդի էին:

Զրադաշտականք ապրազաշտ ալ էին, մեծ յարդանք կը մատուցանէին հողին, ջուրին, հուրին եւ հողմին: Մոլորակաց ալ յարդանք մատուցանէին (Spiegel):

Յետ մահու ոչ մարմինն այրելու էր, ոչ չուրն ձգելու եւ ոչ ալ իւաղելու զի հուրն, ջուրն եւ հողն կ'ապականէին: Ուստի կամ օծանելով հողին մէջ կը թաղէին որպէսզի հողին շղաչի եւ կամ ծառերու ու աշտարակաց վրայ կը թողուէին որպէսզի թոչնոց կերը ըլլան եւ փափն (1):

Չուրն յարգելուն դիակներն անդ չ'էին ձգեր ու անով չ'էին լուացուիր որ չպղծուի, այլ կովու մէզով:

Կրակի պաշտօն մատուցանով մոզնը պէտք էր որ բերաննին Փանամ կամ Փակամի զնէին որպէսզի իրենց աղօթից ատեն լորձունքներնին կրակին վրայ չցատկէ:

(1) Մեռելոց զիակներն ընդունող բարձրութիւններն թաղմաս կը կոչէին, զուցէ ատկէ մեր բաղում բառը:

Աղբն ու չար կենդանիք ալ կրակն նկառելն մեղք էր. թէսպէտ չար կենդանիներ ջնջելն առաքինութիւն էր : Մոխիրն ալ սուրբ էր՝ զայն կը հաւաքէին ու կը չափէին. Օրն հինգ անգամ պաշտօն կը մատուցանէին կրակին, կենդանիք չ'էին զոհեր, այլ նուիրեալներն բոցէ անցնելէ (յաղելէ) ետք կը մորթէին եւ հաօ�ա նուիրական ըմպելին խմելով կը ճաշակէին :

Եղիշէի յետաղայ հատուածին մէջ այս ամենը ամիսփուած են. «Պատրուճակք մի՛ մեսցին անյաց եթէ յօդեաց իցէ եւ եթէ յայձեաց եւ եթէ յարջառոց եւ եթէ 'ի հաւուց եւ եթէ 'ի խոզաց: Հայոք առանց փանամի մի զանցցին, ծիրաք եւ քակորք ի կրակ մի եկեցին, ձևոք առանց գոմիզոյ մի լուասցին, շնջրիք եւ աղուեսք եւ նապաստակք մի մեսցին: Օձք եւ մողէզք, զորաք եւ մրջմուք, եւ որ այլեւս իսունետինոր բազմաձձիք են մի կայցին»:

Մարդիկ պարտէին Աստուծոյ հաւատով, անոր աղօթք ընել, զան մատուցանել, պարզ սիրա ունենալ, անկեզծ ուղղամիտ րիլալ զործոց մէջ: Բարեկործութիւններ էին չար կենդանիներն սպաննել (գորա, օձ մողէս եւն.), անմշտկ հողերն մշտկել, կոյս աղջիկ մը բարի մարդու մը հիմ ամուսնացնել. բարի կենդանիներն նամանաւանդ չուներն յարգել:

Ոչ արձան ընդունէին, ոչ խորհուրդ, միայն բարձանց վրայ հուր կը վասէին: Զի կը զոհէին, երբեմն ալ եղ, այժ, մաքի:

Մազզէականութիւնն ըստ Եղիշէի՝ եւ անչուչն իւր ժամանակն՝ նաղանդներու բաժնուած էր. զիսաւորն էր Զրադաշտականուրիմ՝ եւ միւսներն Ամպարզաշ, Բոզպահ, Պահլաւիկ եւ Պահկտին կ'անսւանէ առանց անոնց զանազանութիւններն մեղ ծանօթացնելու:

Զրադաշտականութիւնն դէյ յԱրեւելու շատ չի ատբածուեցաւ, զի զրեթէ նոյն ատհններն Պրահմայի եւ Կոմիթէկիսի նոր կրօններն սկսած էին անդ ծաւալիլ, սոկայն հաւանականաբար զիւրաւ տարառեցաւ յԱրեւմուտու, զի այս երկիրներ յորս եւ Հայք յառուր Աքիմնեանց հնթակայ էին Պարսից, Պերսեպոլիսի ուեզմանեւ արձանագրութեանց մէջ (որք Դարե Վշտապահյի եւ Գոնքակսի վերաբերին) Հայք զանդիկ կրօնք ունեցող աղդաց կարգը կը յիշուին, ուստի Քրիստուէ 5 զար առաջ արգէն Զրադաշտականք էին:

Սարարոն կը վկայէ թէ Հայք եւ Պարսիք կրօնակիցք էին (Ստրաբոն Քրիստոնէ քիչ առաջ կ'ապրէիր):

Զրադաշտականք միաստուածեանք էին, իրենց միակ Աստուած կը դաւանէին Որմիզզն (Որմզդականի) կամ Աւեստայի բառով Անուրամզպան (Ավազդէական) ու զայն կը պաշտէին, կ'արհամարհէին Արհմիը ու ջանային անոր աղդէցութեան չ'ենթարկուիլ չնորհի. Արմզի եւ անոր պահապան հրեշտակաց: — Որ եւէ կուոք ու արձան չ'էին կանգներ ոչ Որմզդի եւ ոչ անոր հրեշտակաց: Հերովուա վկայ մէ առ այս եւ կ'ըսէ թէ՝ վաղեմի Պարսիքք «Ոչ կուոք ունէին, ոչ առձար եւ ոչ սեղան, ու աղուշ կը համարէին նոյն իոկ տաճար ու կուոք կանգ-

նողներն»,, Միայն կրակն իբր Որմզդի ներկայացուցիչ կը յարգէին, զոր բազնոց եւ բարձանց վրայ կը վառէին։ (1)

Հաւանականաբար Հայք ի մէջ այլոց ի Բագաւան ունեցած են Որմզդական հուրն, զուցէ տարուշանի ձեւով։ զոր դատաւ Ասսանեան Արտաշիր եւ հրամայեց անշէջ պահել։

Բագին անուանեալ սեղաներ ունեցան տպա, որոց վրայ կը վառէին Որմզդական հուրն, Կային եւ շարժուն բազիներ զորս կը տեղափոխէին, նոյն իսկ պատերազմի դաշտն կը տանէին։ Այդ բազնոց առջեւ զոհեր կը մատուցանէին։ Զոհից սպասներն եւաշ եւ ըստ միզ յաշ կանուանէին։

Այս կրօնն տիրեց 'ի Պարսիկս եւ 'ի Հայս մինչ ց'վերջ Աքիմնեան հարստութեան (330 Ն. Ք.), յորժամ միծն Աղէքսանդր նուածելով այս երկիրներն այրեց Աւեստան (2) ու վերջ տալ փորձեց այս կրօնին։ Այս առթիւ զուցէ յունական աստուածութիւններն եւ Սելեսկեանց օրով սհմական դիք մուտք դատն, սակայն հաւանականաբար արմատ չձգեցին, զի Պարթևուք երկրի վեհապետութիւնն ստանձնելով (150 Ն. Ք.) իրենց արիական աստուածութիւններն սկսան պաշտել առև Պարսից, և Հայոց (Վաղարշակայ ձեռօք)։

(1) Երկու անսակ թնական կրակներ պաշտաման առարկայ էին. Որմզդական եւ Վուաւականն։ Որմզդական հուրն էր զոր Արտաշիր Աստանեան հրամայէր «անշէջ պահել ի վերայ բազնին որ ի Բագաւան»։ Յաղերու Վուամական հուր պատուիրէր վառել հայ քաղաքաց եւ զիւզօրէից մէջ։ Այս երկու կրակներն ապա չփոթուեցան իրարու հետ եւ այսօր գծուարին է անոնց յատկանթիւններն որոշել։ Մեզ այնպէս կը թուի թէ՛ առաջինն երկնային հուրն էր (զուցէ արեգական, աստեղաց, կայծակի եւն)։ իսկ երկրարդն երկրային (զուցէ ատրուշաններուն կենդանային ջերմութեան, եւն)։

Զրադաշտականք ունէին եւ ընկերային կրակներ եւ ըստ Աւեստաի ժողովուրդին երեք կարգերու (քրմաց, զինուրաց եւ երկրագործաց) բաժնուելուն բնկերային երեք կրակներ կը զանգանէին, իւրաքանչիւր զատկարդ ամէն ուրեք իւր ընկերային կրակն ուներ եւ զոր նիւթապէս կը ներկայացնէր։

(2) Ստուար էր այս զործն եւ ըստ արար պատմչի մը վկայութեան եղան հազար մորթի վրայ գրուած էր եւ 21 մասերէ կը բազկանար։

Պարթիւաց Վուոգէս թագաւորն (Ա. զար քրիստոնէութեան) հաւաք'ը տուաւ Աւեստաի Աղեքսանդրի խարոյիէն զերծ մնացած հատկուառներն եւ Սաբար Յ. ի օրով 6րդ գարուն (Յ. Ք.) այդ հատակուորներավ վերակազմուեցաւ։ Երբ Պարսկաստան մահմետական տիրապետութեան ենթարկուեցաւ, իրենց հին հաւաքաքի մէջ մնացողներն մեւկնեցան 'ի Հոդիկս (Պոմզէյ) եւորք վարսի կամ կեպր կանուանէին եւ այսօր պահլաւ ու սահովիրիա լեզուաւ զրուածներ կան, սակայն զործի միծ մասն կորուած է եւ միայն 21 մասերէ մին ամբողջ կայ։

Պարթեւք աղաւալեալ Զրադաշտականութիւն մ'ունէին, ոչ միոյն Արամազդայ արձանն կանգնած էին այլ և Աւեստայի երրեմն սրբութիւններն Առառածացուցած էին ու անոնց կուսփեր չինած զոյց Յունաց նմանողութեամբ Արևակին, Լուսինն ներկայացնուց պատկերներն ու իրենց զիւցազն նախնեաց անգրիներն ալ կը պաշտէին, զի արքայք ինքինքնին Աստուածոց ուերունզէն կը համարէին :

Հայք Արշակունիանց հարստութեան հաստատուելին տառջ Արքմինիան Պարսից նման Զրադաշտական էին, չ'ունէին ոչ մինիան, ոչ պատկեր կամ կուսք աստուածոց, որպէս ցոյց տայ Վարշարշակայ հայ արշակունի հարստութեան հիմնադրին առ իւր եղբայրն Պարթեւաց արքայից արքային Արշակայ՝ զրած զանգատանաց թուղթն։ Աւստի եւ ինք կանգնեց Արեգական եւ Լուսնոյ ներկայացուցիչ պատկերներ եւ իր նախնեաց անգրիներն յ'Արմաւիր (1), զուցէ նոյն տահն կամ քիշ զերջ եւ Արամազդայ, Անահիտի, Միհրի, Ճիրի եւն, կուսփերն որով եւ զիցապաշտութիւնն մուտք գտաւ ՚ի Հայո եւ որ առա ձօխացաւ հնդիկ, յոյն եւ տառի աստուածոց յաւելմամբ, որոց զրայ պիտի խօսիմք (ան Կասպաշտութիւն)։

Գ. Դարուն սկիզբն (226) Սասանեանք աիրելով Պարսից կրկին Զրադաշտականութիւնն ծաւալեցաւ անդ եւ նոյն իսկ այդ հարստութեան հիմնադրին Արտաշիր զալով ՚ի Հայո, կը կոսորէ պարթեւական արձաններն ու կը քանզէ մենիաններն եւ կը սախպէ զշայս ընդունել Զրադաշտական կրօնն «զմենինիցն պաշտամունան տուաւել եւս յորդորէ այլ եւ զնուրն որմզգտիկան ի վերայ բազնին որ ՚ի Բաղտան անչէջ հրամայէ լուցանել (2), բայց զանգրիսն զոր արար Վազորդակ պատկեր իւրոցն նախնեաց հանգերձ Արեգական եւ Լուսնին յ'Արմաւիր եւ փոխնեցաւ ի Բագարան, եւ զարձնալ յ'Արտաշատ, զայնոսիկ փշէ Արտաշիր» (Էորեն)։ Այլ արձանաց համար բան մը չըսկը . զուցէ Զրադաշտական ըլլութուն խնայեց :

Այս անյաջող փորձեն վերջ օրդ զարուն յ'աւորս Յակելա աի կրկին նոյնն փորձեցին Պարսիկք։ Յազկերա Բ. կը հրամայէ «ամենայն աղքք եւ լիզուք որ են ընդ իմով իշխանութեամբ զազարեցին յիւրաքանչիւր մոլար օրինաց, եւ միայնոյ եկեցն յ'երկրպազութիւն Արեգական, զոհս մատուցանելով եւ աստուած տնուաննելով» (Եղիշէ), եւ գիտեմք թէ յորժամ Հայք որ Դ. զարուն սկիզբէն չնորհիւ Պրիզոր Լուսաւորիչի եւ Տրդատայ, ընդունած էին Քրիստոնէութիւնն, ինչ մեծ ընդդիմութիւն ըրբն Պետրոսի քահանայից ներշնչմամբ եւ Մամիկոնեան Վարդանայ գօրավարին առաջնորդութեամբ։ Այս դիմադրութեան պատմութիւնն կ'ընէ քաջ պատմիչն Եղիշէ ու այդ տոթիւ կը ներկայէ մեղ Սասանեան Զրադաշտականութիւնն զոր կը քննադատէ եւ

(1) Որ փոխադրեցան ի քազարան եւ ապա Արտաշատ։

(2) Հաւանականարաց Որմզգական հուրն Այսիմենեանց օրեն կար անդ։

իւր ժամանակակից խմաստանէրն Եղնիկ, յորոց տեղեկանամք թէ՝ Ստանիան Զբաղաշտականութիւնն փոքր ինչ տարրեր է Աքիմենեանց ընդունածէն: Աքիմենեանք ինչպէս ըսինք՝ Զրուանայ անսահման ժամանակի ծնունդ կը համարէին Որմիզդն եւ Արհմի. Սասանեանց օրով այդ անսահման ժամանակի գաղափարն նիւթականի վերածելով Զրուան կը լլայ հայր Որմիզդի եւ Արհմի, այսինքն Հայր Աստուածոց եւ զոր մերն Եղիշէ անուանած է «Մեծն Աստուած»: Ուսաի եւ Սասանեանք Զրուանականք էին, մինչզեռ Աքիմենեանք Որմիզդական էին: Սասանեանք Որմիզդական հուրեն զատ որ մեհենից յատուի էր, ունէին եւ Վոաւելիան հուրն (Ասր պէհրամ) զոր ունենալու էր տմեն քաղաք և դիւզ:

Զանդիկք եւ Մոնիքեցիք յանձին Որմիզդի եւ Արհմիի բարւոյ եւ չարին աստուածութիւններ ընդունելով Զբաղաշտական միաստուածութիւնն երկաստուածութեան փոխեցին Դ. զարուն: Զրուանականութիւնն ինկաւ. Սասանեանց հետ (622) եւ յաջորդ զարուն անոր յաջորդեց Խոլամութիւնն: Կան զետ անդ եւ ՚ի Հնդիկս Զբաղաշտականք որք Փարսի կ'անուանին եւ ունին ատրուչաններ Այժմ թուօք քիչ են սոքա:

\* \* \*

Հրեշտակին ողիներ. — Զբաղաշտականք հաւատային եւ հրէշտային ողիներու՝ որոց մասին ինչպէս ըսինք յիշատակութիւնք կը գտնուին Աւետայի մէջ:

Հրէշտային ողիներ կ'անուաննեմք մերթ կենդանային կամ մարդկային ձեւեր ասնոո ողիներն՝ որպէս յուշկապարիկներն, պարիկներն, հաւերարուներն, շահապեսներն եւայլն Եղնիկ զայնս ձեւափոխեալ գեւեր կը համարի: «Յորդամ քաղաքք եւ զիւղք աւերենցին եւ անդ զեւք բնակեացին, եւ կերծո յոյանեսցին, եւ մարդկան բոս կեղծեաց նոցա անուանս եղեալ զոմի յուշկապարիկ, զոմի պարիկ, զոմի համբարու կոչեցցին»:

Հաւերարու բաս ոմանց կէս կին կէս ձուկ էզիր էին. ըստ այլոց անտարատարնակ կենդանիներ, մաշտններ կամ սողուններ, Եօայի Բարելոնի համար կ'ըսէ Աեղիցի բնակութիւն համբարուաց եւ հանդիսաց ջայլամաց, եւ պատահեսցին դեւք յուշկապարկաց»: Բատ Շտակելբերզի կը համեմատի էին Պարսից Hambaruna բառին որ կը նշանակէ Տամ ողի:

Շահապեսք անբնակ վայրերն կը բնակէին, մերթ կենդանակերպ էին ստեղ մարդկակերպ եւ հնձեալ կ'երեւէին մարդոց (Եղնիկ):

Բատ ոմանց սոքա վարուցանի պահապահներ էին, ըստ Ազաթանց կեղոսի զերեզմանատանց հոկոզներ:

Պայի որոց էգերն թուին Պարիկի ըստ Եղնիկի մարդակերպք « ի մարդկանէ եղեալ ասեն »: Բայ ոմանց ջրաբնակ էին, ըստ այլոց մարդերու մէջ պարողներ, ըստ Հիւրչմանի սոքա աւեստայի Պարիկա ներն Պահլաւական Parikներն եւ նոր Պարսից Peri ներն են:

Յուշկապարիկի ըստ ոմանց կնոջ եւ թռչունի խառնուրդ մ'էին եւ ծովաբնակը ու կ'անուանէին նաև դսերի ծովու . ըստ այլոց իշամարդեր էին: Եղնիկ կ'ըսէ «Յուշկապարկաց ասեն բնակել... յաւերսկան զոր յոյն լեզու իշացուլու ասէ »:

Շուտ եւ Շուտիկի նոր եւ օատրամուտ ողիներ կը թուին մեզ :

Վիշապ . — Օձի վիշապ անուանեալէն զատ կար եւ Վիշապ անուանեալ հրէշ Տը՝ որ զանազան ձեւեր կը գտննուր . օձի, գրաստի (ջորի, ուղար), թեւաւորի, մարզու, եւն, որ միշտ չարութիւններ կ'ընէր. որպէս դաշտերու հունձքն կը յափշտակէր, գրաստներն կը գողնար, կոլերու կաթերն կը ծծէր, զուցէ եւ մրբիկ կը հանէր, առ այս վիշապ անուանեալ է « վիշապ հանել = մրբիկ հանել »: Վիշապի խսունածին հրէշներ ալ յիշատակուին որպէս « Վիշապաֆաղ, Վիշապափիւծ, Վիշապափիւծ յաջ (Քիմառու) որոց գործք եւ յիշատակութիւնք անծանօթ են »:

Աւելի որոշ բան մը չեմք գիտեր եւ Եղբուացաղի, Զիացոյի եւ Ծովայոյի մասին որք գեռ կ'ապրին իբր ժողովրդական նախապաշտունք :



b

## ԿՈՎԱՇՏՈՒԹԻՒՆ

Հայք իրենց Արշակունի հարստութեան հաստատութենէն (150 Ե. Ք.) ասա՞ծ՝ Զրադաշտականք էին, եւ կուռք ու գից պաշտամունք չունէին, ինչպէս ցոյց առյ այս հարստութեան հիմնադրի Վազարշակայ առ իւր եղբայրն Արշակ՝ Պարթեաց արքայից արքայն գրած գանգատանց թուղթն թէ՝ « Զի ոչ կարդք ինչ լիալ աստ յայտնի, եւ ոչ մենակից պաշտամունք » ( ևորեն, ); Վազարշակ ինքն Պարթեական զից կրօնն եմոյժ 'ի Հայո, եւ կանգնեց Արեգական, Լուսնոյ ներկայացուցիչ պատկերներ, եւ իւր նախնեաց անդրէներն, զի Արշակունիք ինքզինքնին աստուածոց ցեղէն կը համորէին Սելեւկիացւոց նման, Թէպէտ չ'ըսուիր Արամազդ, Անահիտ, Տիր, Միքր, Վահագն եւ Աստղիկ զից եւ կոսց ասձարներու կանգնումն, սակայն հաւանականաբար իր օրէն կը սկսին, զի յայնմհնեաէ կը աւոնեմք անոնց յիշատակութիւնն, Այդ աստուածնեւրու զրեթէ ամենն իր հայրենի երկրի աստուածութիւններն էին:

Պարթեաք թէ եւ երրեմն Զրադաշտական, սակայն ապա յետ Մեծին Աղեքոսանզրի յունական քաղաքակրթութեան եւ բարուց յարելով, Աւետարայի երրեմն որութիւններն աստուածացուցին ու Յունաց նման անոնց արձաններ կանգնեցին, ու այդ զից աստուածներն են որոնք իրենց հետ բերին 'ի Հայո ( 1 ):

Պարթեաք յունամոյ էին, յոյն լիզուն կը մշակէին, յունական տիտղոսներ կը կրէին Պարթեա թաղաւորք: Նոյն իսկ յոյն աստուածոց պատկերներ կը անոնուին անոնց զրամիներու եւ մետալնե-

( 1 ) « Բաստ Փիտնի՝ Պարթեա թաղաւորներն պարտէին մոգութեան աստիճան ունենալ » դահն ժառանգելու համար, եւ թէ Պարթեա թաղաւորք իրենց ժողովրդեան կրօնական պետերն էին միանգամայն:

Ճշմարիա չ'թուիր սա մեզ զի Պարթեաք Զրադաշտական կրօնի ջերմ պաշտամներ ըլլալէ շատ հետի էին, եւ մողերն ու մոգութիւնն յորզ զի չ'ըս անոնց օրով:

բու վրայ, իրենց թագաւորի պատկերին քով : Գուցէ այդ զրամներն յունաբնակ քաղաքաց յատուկ էին եւ կամ աւելի աւեստական ազատներ էին զորս յունական դից կը նմանցնէին (1) :

Յաւուրս Վաղարշակայ (Քրիստոսէ 150 տարի առաջ) հնդիկ դաղութ մը հաստատուցաւ 'ի Տարօն, ուր հիմնեց Օձ կամ Վիշապ անուն քաղաք մը եւ ապս մօտեկայ Աշախատ քաղաքին մէջ հաստատեց եւ իրենց ազգային աստուածոց մեհեան մը՝ զորս անտի Քարքէ լեռան վրայ փոխադրեցին ու անդ կանգնեցին պղնձեայ երկու խոչոր կուռքեր (Զենոր Գլակ) : — Զեմք դիտեր թէ որոնք էին այդ հնդիկ աստուածներ զորս Քրիգոր Լուսաւորիչ խորակեց եւ անոնց տեղ կանգնեց Սուրբ Կարապէսի վանքն :

Ի՞նչ ո՞ր ալ ըլլան այդ աստուածութիւններ, միւտյն անդական եւ այդ դաղութի մէջ մնացին ու երբէք ազգային հանգամանք մը չ'առին, եւ հաւանականարար առ այդ Զենոր Գլակէ զատ այլ ժամանակակիցից ազգային պատմիչք չ'ին յիշատակեր զայնս :

Արտաչէս (114 Ե. Ք.) Փոքր-Աստիան նուաճելով յունական աստուածներն Արտէմիս, Ապոլոն, Հերակլէս յղեց 'ի Հայս՝ յԱրմաւիր դնելու համար, Վահունիք՝ երկրին քրմագետք, երկու առաջիններն զեւաեղեցին յԱրմաւիր, Ապոլոնն Տիրի քով, իսկ Արտէմիսն Անահար քով, Հերակլէսն ասրին յԱշախատ Վահագնի քով, եւ ապս Արտաչէսն Ելլադա անցնելով՝ անկէց Ողիմպիական Դիոսն, Աթենասն, Հեփեստոսն, Ափրոդիտէն եւ մի այլ Արտէմիս զերի առաւ ու յղեց 'ի Հայս, ու այդ դիք հազիւ հասած էին Անի (Բարձր Հայոց) ինքն միուաւ իր վերադին ուսափ եւ զիք անդ մնացին :

Զաւակն Տիգրան Բ. (90 Ե. Ք.) այդ կուռքերն ցրուեց ու զանոնք այն ազգային կուռքերուն քով դնել տուաւ՝ որոց նմանութիւնն ունէին իրենց վերոգրեալ յատկութեամբ (2). Ողիմպիական Դիոսն՝ Անտոյ Արամազդայ մեհեանն զրաւ :

Աթենասը Եկեղեց գաւառի Թիլ զիւզն նանէի մեհեանն, Արտէմիսն Եկեղեց Երիզա զիւզն Անահար քով, Հեփեստոսը Դերջանի Բագասին զիւզն Միհրի քով, Ափրոդիտէն Տարօնոյ Աշախատ զիւզն Վահագնի քով :

Հերակլէսի արձանն Վահունիք փոխան Արմաւիրի յԱշախատ հաստատելուն, Մեծին Տիգրանայ բարկութիւնն յարուցին եւ քրմաւթենէ զրկուեցան : Տիգրան այդ Հերակլէսի քով դնել տուաւ անոր տարփուհին՝ Ափրոդիտէն :

(1) De Harlezի Աւեստայի յառաջաբանն:

(2) Այս յունական դից ընկերացող քուրմերն ըստ Խորենացւոյն չուզելով Հայաստանի խորերն երթալ, առարկեցին թէ աստուածք չուզեն աւելի հեռիներն տեղափոխուիլ, ուստի եւ Տիգրան սահմանադիմի մօտերն զիտեղեց զանոնք :

Երուանդ Արմաւիրի արձաններն փոխադրեց՝ ի Բագարան, եւ զաւակն Յըրտաշէս Բ. յ'Արտաշատ տարաւ զանոնք :

Այս յունական աստուածոց մուտքն Արտաշէսի եւ Տիգրանայ յունասէր քաղաքականութեան մի արդիւնքն էր : Այս աստուածներ օտար մնացին մեզ Հայոց համար, ուստի եւ անոնց մասին չ'պիտի անդրագառնամք : 'Ի սեմականաց միայն երկու աստուածութիւններ նաև եւ Բարշամին մուտք գտած կը զանեմք՝ ի մեզ, որոց առաջինն ընտելացած եւ կարծես աղդային յատկութիւն մ'առած է :

Նանէի ի Հայս մատից մասին յիշատակութիւն չունիմք, գիտեմք թէ Տիգրան անոր մենեան մը կանգնեց ի Թիլ Եկեղեց, իսկ Բարշամին Տիգրան Բ. բերաւ 'ի Միջազեաց, եւ հաստատեց 'ի Թորդան Բարձր Հայոց :

Արդ ասա այս ամէն զից վրայ ուրոյն աելեկութիւն աալէ վերջ պիտի ջանոմք ներկայել ազա անոնց աաձարներն, պաշտօնն, պաշտօնէութիւնն, եւն :

Արեգակնամի եւ Լուսնի դիմ . — Զգիտեմք թէ Վազարչակինչ ձեւ տուաւ Արեգական եւ Լուսնոյ արձաններուն: Էսրենացին կըսէ «Անգրիս հաստատեալ Արեգական եւ Լուսնի», ուստի հետեւի թէ մարզոց կեսարձանի ձեւն տուաւ անոնց: Գուցէ առաջինն նոյնացուց Միհրի հետ՝ որոյ ներկայացուցիչն էր, իսկ երկրորդն վրաց եւ Պօնտացւոց (յ' Ամերիս) պաշտած փոխի քական զտակաւ Փառնակ կամ Մեծ փառնակ անուամբ կուռքն էր (1) :

Պարթեւազուն հայ իշխանք շատ կը յարգէին Արեւն, անոր վրայ կ'երդնուեին: Տիգրանայ Բարզափրան սպարապետն Երուսաղիմայ Հիւրկանոս քահանայապետն համոզելու համար «Երդնու նմա յ'Արեգակն եւ յ'ամենայն պաշտամունս իւրեանց երկնայինս եւ յ'երկրայինս»: Արշամ ստիպէ ինանոս Բագրատունի ստպետն «կամ թողուլ 'ի սպառ զօրէնն հրէութեան եւ երկիր պագանել Արեգական եւ պաշտել զկուսս արքայի... կամ...»:

Ասոնց մասին յ'Արմաւիրէ ի Բագարան ու անտի Արտաշատ փոխգրութիւններն կը յիշատակուի:

Հաւանականաբար Արեգակ եւ Լուսին միտին մէյմէկ արձան ունէին եւ 'ի Հայոց չի յարգուեցան ընդ երկար:

Տարւոյ երկու իրարու յաջորդ ամիսներն (7րդ, 8րդ.) Մամիկն եւ Արեգի Լուսնոյ եւ Արեգակնամ նուիրեալ էին: Ամսոց առաջին օրն աւ Արեգ կ'անուանէր եւ հաւանականաբար Արեգական ձօնեալ էր եւ 24րդ օրն Լուսնակ՝ Լուսնի:

Նախանարդ Պարեւաց . — Պարթեւ արքայք ինքըինքնին աստուածոց սերնդէն կը համարէին եւ անշուշտ աս այս իրենց նախու-

(1) Հին հաւասէ Հայոց, կը 102:

հարց արձաններ կը կանգնէին ու կը յարդէին Հաւանականաբար ասոնք ալ մեծ յարդ չի վայելեցին 'ի Հայո, զի Արեգակոն եւ Լուսնի արձանաց հետ անդափոխութենէն զատ՝ որ եւ է տութիւն յիշտառակութիւն մը չեմք հանդիպիր յազգային պատմիչու մնոնց մասին :

Արաւազդ. — Աւեստայի Ահուրա - Մազդան (Ամենազէան) է որ ինչպէս անուանք, հին Պարսիկք Օրսամազդա, Օրսամազէն, Օրմուդ Սաստիանք Որմիդդ, Հայք Արամազդ եւ Վիրք Արմազ կ'անուանէին :

Այս աւեստական բարի ողին (Արինոց - Մայիս) Պարմեւք նիւթակուն արձանով ներկայացուցին, պաշտեցին ու պաշտել առ ին իրենց հպատակ Պարսից եւ Հայոց :

Արամազդն 'ի Պարսից եւ 'ի Հայոց համարուած էր զերազոյն Աստուած, հայր Աստուածոց, Երկնից Աստուած, Երկնային Լուս, Աստուած, մեծ Աստուած, արի Աստուած, բարի Աստուած, Արարիչ Երկնի եւ Երկրի, « մեծ եւ արի Արամազդ », Ամենազօր, « Լիութիւն, պարարտութիւն », Ամենաբար պազց, լիացուցիչ, հիւրընկալ Աստուած, Վանատուր (հիւրընկալ) Աստուած :

Արամազդ իր այս յատկութիւններով Յունաց Զեւսի ու Տիտոսի եւ Լատինաց Ժիւրիթենի եւ Դեռևսի կը մերձենար :

Արամազդ ունէր մէկ որդի որ էր Միհրն եւ գուստը մը Անահիտ, ազատ ունական Նանին ալ անոր աղջիկ համարեցին, եւ նոյն իսկ ոժանք Աստղին :

Բայս Աւեստայի Արամազդի որդին է հուրը, իսկ աղջիկն « Երկրի ողին » : Միհրի համար յարմար է հուր բառը, զի Միհր հրոյ Աստուած էր եւ արեգական ներկայացուցիչ, սալայն Անահիտի երկրի ոգույն նոյնացումն աարօրինակ կը թուի : Արդիօք ջուրն Երկրի ոդին համարուած է, որոյ ներկայացուցիչն էր Անահիտն (Լուսին) :

Արամազդայ մեհեաններն էին Բարձր Հայոց Դարանազեաց Անի ամրոցն եւ Արարատայ Բազրեւանդ զաւատի Բազաւան զիւղն . կուհու եւ արձանք ի Պաղատոյ Երաբնա (յաւուրու Հոխիսիմեանց ) եւ ի Մծիսիթ մայրաքաղաքն Վրաց :

Անի ամրոցն գերեզմանատուն էր Արշակունեաց : Արամազդայ քրմազեան թագաւորական ցեղէ էր : Արտաշէս Բ. իր Մաժան որդին քրմազեան կարգեց :

Արամազդայ կը նուիրէին սպիտակ յուլ, նոխաղ, ձի, ջորի:

Տարւոյ ասաղին ամիսն Նաւասարդ (Նաւասէր - Հասամ (պրոկ) = Նոր ասրի = Ամանոր) Արամազդայ նուիրեալ էր, որպէս նաև ամսոց առաջին օրերն ինչպէս տեսանք՝ Զրադաշտականութեան մէջ :

Սակայն հաւանականաբար զիցազաշտական շրջանին մէջ այդ առաջին օրն Արեգա կան յատկացուեցաւ ու Արեգ կ'անուանէր, իսկ 15րդ օրն Արամազդայ ձօնուեցաւ ու անոր անուամբ (Արա Բազդ) կը

կոչուէր : Նաւասարդի առաջին օրն Ամանոր կ'ըսուէր, եւ այդ օրն կը տօնուէր Արամազգ: Վաղարշակ ամանորի առթիւ մեծ տօն հաստատեց որ մեծամբոխ կը տօնուէր ի Բագաւան, եւ որ 6 օրեր կը տեւէր, հաւանականաբար ամանորն եւ յաւելեաց 5 օրերն: Եկող ուխտաւորներն անդ պատսպարան կը գանէին զի Արամազգ վաճառուր (օթեւան տուող) էր, եւ զոհերէն բաժին կ'ընդունէին, զի հիւրընկալ էր :

Հայոց քաղաքական տարին կը սկսէր Օդոստոս 11ին, իսկ կրօնականն Պարսից նման Մարտի 21ին, ապա միացուցին եւ ունէին միակ տարի մը որ Օդոստոս 11ին կը սկսէր, յարմարագոյն՝ Արամազգն տօնելու, զի յայնժամ տասա էին պատղք եւ ամենայն բերք՝ Ամենաբերի տօնին համար : «Ի ժամանակի դիցն Ամանորոյ ամենաբեր նորոց պաղոց տօնից հիւրընկալ դիցն Վաճառորի » (Ազաթ, ) : Այդ հոնդիսից տաթիւ եւ սկսան տօնել ապա Աստղիկն՝ որ անդ ի Բագաւան, արձան ունէր, եւ անոր յիշատաշին աղաւնի թոցնել եւ վարդ տիսել, զի սոքա անոր խորհրդանշաններն էին, եւ իրարու վրայ ջուր որոկելով՝ Զրհեցի յիշատակն կամ ջուրն, կամ ջուրք պաշտպան Աստուածն՝ Անահիտն եւս տօնել, զի եւ Նաւասարդ ամսոյ սանսկրիտերէն անունն է Նաւասարդա որ նոր ջուրց տօն ըսել է (1) :

Քրիստոնէութեան օրով նաւասարդի հանգսներն Այլակերպութեան տօնին հետ նոր նոր նոր նոր նոր նոր նոր :

Ամանք Վանատուր եւ Ծանոնոր ուրոյն աստուածութիւններ կ'ընդունին (Ալիշոն), այլը այդ երկուքն նոյն աստուածութիւնն համարին (Էմիին), ուրիշներ Վաճառտուրն միայն աստուած կ'ընդունին (Գեղգէր, Տիւլորիէ), կան ալ որ ամանորն աստուած կը համարին (Լանկլուա). սակայն մենք Ամանոր եւ Վաճառտուր Արամազգայ ստորոգելիներն կը համարենք Հայր Պարսնեանի հիւրընութեամբ :

Արամազգն՝ ինչպէս ահասնք՝ Ամանորի զիք կ'անուանէր, ու իրեն ուխտի գնացողաց հիւրընկալ եւ վանատուր էր : Յոյնք իրենց Զեւսին ալ հիւրընկալ ածալանն կուտան, որով եւ կրնայ հասկըցուիլ Ազաթանկեղոսի «ի ժամանակի դիցն ամանորոյ ամենաբեր նորոց պաղոց հիւրընկալ դիցն Վաճառորի » հատուածն, որ աեղի առւած է այս չփոթութեանց : Աւելի բացայացիք է Մակարայցւոց « հիւրասէր Որմզգական դրցն Վաճառորի » խօսքն :

(1) Նաւասարդ բառին երկու մեկնութիւն տուինք, մին բոտ պարսկերէնի նոր տարի (տարւոյ առաջին ամիսն) եւ միւսն ըստ սահնուկրիսի իր նոր ջուրց տօն : Այս երկու մեկնութիւններն ալ ունին իրենց կողմանակիցներ, երկուքն ալ հաւանական են, մենք աւելի առաջնոյն կարծեկից ենք, զի Անահար տօնն նոյն ամսոյ 15ին էր, ուստի եւ չ'էր կրնար նոյն օրն աօնուիլ, զուցէ սակայն միացուցած էին յայնժամ:

Հայկազեան բառարանն Ամանուաբեր բառին առթիւ վանաւ տուր դիքն Արամազդ ըսել է կ'ըսէ :

Անի ամրոցն, գլխաւոր մեհեան Արամազդայ՝ գերեղմանատուն էր Արշակունեանց, իսկ Բաղաւան դերեզմանատուն քրմապետաց Արամազդայ :

Անահիտ. — Անահիտ հաւանականաբար Աւեստայի Անահատան կամ Անահիտան է որ Սրդուիջուր կոչուած աղբիւրին ածականն է, եւ որ մաքուր ըսել է: Սա իզես (Ազատ)՝ ջրոց պաշտպան ոգին եւ որ Անահիտ անուամբ կը պաշտուէր ոչ միայն ի Հայոց եւ ի Պարսից այլ եւ ի Մարաց (Եկպատան), ի Կապադովկիա, ի Գերմանիկ (Մարաց), ի Փոքր Ասիա (Երկու Կոմանայք) (1), ի Լիւդիա, ի Պոնտոս (Զիլէ), ի Փիւնիք, ի Բարելոն, ի Բակուրիա եւ յ'Ելիմայիս :

Անահիտի պաշտաման ի Պարսից ի Հայոց մտից վկայ է Սարաբոնի անշուշտ ձեռամբ Պարթեաց :

Անահիտ ջուրց խնամակալն էր, Զրագաչտական կրօնի Ապրենապատը, որ արան նոյնացաւ Անահիտի հետ: Սա Աւեստայի մէջ արդաշաւորութեան եւ դիեցման պաշտպան կոչուած է եւ որոյ ներկայացուցիչն էր կուսինն :

Հայոց մէջ ամենէ աւելի յարկուած աստուածութիւնն էր Անահիտ, իստ Մարաբոնի Պարսից ամէն, աստուածներն կը պաշտուէին ի Մարաց և ի Հայոց, սակայն Անահիտ էր Հայոց ամենէ աւելի պաշտուած աստուածն, եւ որ կ'անուանուէր Մեծ արկին, Անահիտ արկին (2), արկին Հայոց, փառք ազդիս, կեցուցիչ, Կոյս արդասաւոր, մայր ամենայն զբանաւոթեանց, «Բարերար ամենայն մարգկան բնութեան», եւ ծնունդ Մեծին արույն Արամազդայ: — Ոսկիամայր, Ոսկիամայր, Ոսկեան ալ կ'անուանէին, զի սորա արձաններն սոկեզէն էին յ'Երիզաք եւ յ'Աշտիշատ :

Անահատի արձանաց վրայ կը զրօշմուէր կիսալուսին կամ մահեակ, զի լուսինն էր յ'Երկինս ներկայացուցիչ Անահատայ :

Ոմանք Անահիտն Արամազդայ կինն կը կարծէին (Յայոմաւուրք) սակայն աւելի հաւանականաբար Արամազդայ դուստրն էր, ինչպէս ըսինք:

Անահիտ ի Հայոց երեք գլխաւոր մեհեաններ ունէր:

Ա. Բարձր Հայոց Եկեղեցաց գաւառի Երիզաւունն, Եփրամայ ճիւղ, Գայլ գետի վրայ, որ էր գլխաւոր մեհեան Անահատայ, որոյ սոկի արձանն կողոպատեց Մարկոս Անառնինոս (Պլինիոս), ուր Հայոք ազտ մի այլ ոսկի արձան կանգնեցին:

(1) Երկու կոմանայից մին այժմ կիւմենէ կ'անուածնի, Եւղոկիոյ մօմ է. իսկ միւսն կապադովկիոյ Զահանայ կողմերն կը զանտ ի:

(2) Նոյն ածականներն կը արուի անոր եւ Աւեստայի մէջ :

Երիզայի Անահատին համար Աղաթանգելոս կ'ըսէ թէ « Զոր թագաւորք ամենայն պատուեն, մանաւանդ թագաւորն Յունաց » Արտաշէս Բ. իր վերջին հիւանդութեան աստ յդեց Արեղինից Արեղ նահաւեան, բժշկութիւն հայցելու համար Երիզայի Անահատէն, սակայն անոր վերագարձէն առաջ մեռաւ :

Այս մեհետնն ունէր երիզնիքու երամ, որք չուրջ բոլորելով մասնաւոր մարդերու մէջ ազատ կը չընէին եւ իրենց ճակատն զրումնալ կոճի նշան մը կը կրէին : Այս երիզնիքու Անահատի դոհերուն յատուկ էին եւ հաւանականարար անոնց անունով զաւառն կոչուած է Երիզեան Երիզա, Եզմիայ . Անահետական ալ ըստուած է (Պլինիոս):

Բ. ՅԱշաիշատ եւս կար ոսկի արձան Անահատայ, ուր եւ Անահիտ ըսպիտակ արջասոց երամ մ'ունէր որ արածէր Արածանւոյ ափունքն

ՅԱշաիշատ կար եւ վահագնի եւ Աստղիկի արձաններ, որոց քով դրուեցան ապա ի Յունաց բերուած Հերակլէսն եւ Ափրոդիտէն :

Կ. Արարատայ Սրմաւէր քաղաքն ալ Անահատի կուռք մ'ունէր, որանախ փոխազրուեցաւ ի Բագարան եւ հուսկ ուրեմն Արտաշէս Բ. հաստատեց յԱրատաշատ: Կային եւ այլ երկրորդական մեհեաններ որովէս Տուրուբերանի Տարօն գաւառի լեռնաշղթային այժմու Առաքելոց վանքի մօմ՝ Արեգակնաձագ բլուրին Տիրիլատար ըսուած տեղին՝ կար Անահատայ գաւառի Աստղելոց վանուց յանկացնեց :

Անձեւացեաց զաւառի Դարբնաքար անուաննեալ քարայրի մէջ կամ մօմ եւս կար Անահատի արձան մը, յաւուր Ա. Բարթողիմէոսի, ինչ պէս նաեւ Մտիաց Անահատայ աթոռ բռուած լեռան վրայ (Քէօչիկէր):

Անահատայ տօնն տեղի կ'ունենայ Նաւառարդի 15ին, ու այդ առթիւ Անահատի արձանն մեհեաններ չուրջն կը պատցնէին երկերով, պարերով և խրախմանութիւններով: Գարունին եւ աշունին ալ մեծա հանդէս թափորով կուսաքն կը պատցնէին:

Իրը նուէր՝ տերեւոց ճիւզերէ պատկներ կուտային. « Հրաման ետ թագաւորն Գրիգորի, զի պատկն եւ թաւ ոստ ծառոց նուէրու տարցի բագնին Անահատական պատկերին » (Աղաթ.) + Աւեստայի մէջ Անահատի նմանօրինակ նուէրներ սահմաննեալ էր:

Սպիտակ երիզ ալ կը զոհէին անոր ինչպէս ըսինք :

Հաս Սարարոնի Հայք « Այր եւ կին գերիներ նուիրէին Անահատայ » : Ամսոց 19րդ օրն Անահատի նուիրեալ էր:

Անմանուած պաշտօն կատարէին արք եւ կահայք:

Հաս Սարարոնի Անահատի կին պաշտօննեայներն երեւելի ընտանիաց կոյս աղջիկներն էին, որք ժամանակ մը տաճարին մէջ պոռնկունալէ նորք կ'ամուսնանային: Հայտստանէ զուրս Անահիտ անառակ տրարքներով կը տօնէին ըստ օտար պատճաց, զուցէ և ի Հարս, թէպէտ սա անպատշաճ կը թուր « Մայր ամենայն զգաստութեանց » կոչուած աստուածունոյ մը համար:

Մինք. — Աւետարայի Միթրան է որ ազատ մէք, եւ ազատներու գլխաւորն, որ աստուածանալով պաշտուած է ոչ միայն 'ի Պարթեւաց, 'ի Պարսից եւ 'ի Հայոց այլ եւ համայն Փռքը Ասիոյ ժողովրդէն, 'ի Յունաց, 'ի Հռոմայեցւոց, եւ նոյն իսկ կեղրոնական Եւրոպիոյ Գերմաններէն:

Պարսիկք զայն Մինք, Միթրաս, Հայք Մինք եւ Արեւմտեանք Միթրա կամ Միթրաս կ'անուանեն:

Միթրա զանդիկ լեզուով հաշտար, միջնորդ ըսել է, միջնորդ մարդուն եւ Արամազդայ, որ ազա եւ համարեցաւ միջնորդ եւ հաշտարաբ Որմզդի եւ Արհմին:

Մինք էր աստուած ճշմարտութեան, անաչառութեան, գիտակցութեան, սիրոյ, կրակի եւ լուսոյ: Արամազդի դործակատարն էր նա, հազար ականջ ունէր եւ բիւր տչքեր (1), պատերազմի ատեն արդարին կողմնակիցն էր, մարդկանց արարքներն կը քննէր: Մինք արեւին (Արամազդայ) աչքն կ'անուանէր, այսինքն արեգակն՝ որոյ հեա նոյնացաւ: (2)

Արեգակ Մինքի ներկայացուցիչն էր: Արեգակն երկրի պաշտապան, սիրոյ թերութեան առւիչ, մաքրիչ, անօման եւ պայծառ կ'անուանէր: Որ անաշառաբար ամենուն կուտար հաւասարապէս ջերմութիւն, լուս: Արանց սիրոյ կրակն կը ներկայացնէր: Լուսինն զիշերային լուսոյ եւ կանանց սիրոյ կրակին առւիչն էր:

Մինք իբր կուռք կը նկարէին հայկական կամ փոխական գդակաւ, ցուլի մը վրայ դրած իբ ծունկն, մէկ ձեռքով անոր եղջիւրէն բռնած ու միւսով զայն մորթելու, զրադած, եւ այդ ցուլի անդամոց վրայ իշ փակչէին օձ, կարիճ, կրեայ եւ շուն մը՝ որք տարւոյ 4 եղանակներներն կը ցուցնէին, եւ քովն քաջ մը երկու ջան 'ի ձեռին մին գէպ 'ի վեր եւ միւսն վար բռնած, որք արեւն եւ լուսինն կը ներկայացնէին:

Մինքի տաճարն էր Բարձր Հայոց Դերջան գաւառի Բազմաբճ գիւղն: Արամազէսի Յունաստանէն բերած Հեփեսոս կրակի աստուծոյ կուռքն՝ իր որդին Տիգրան՝ անոր քով դրաւ: Վանայ Մինքի դուռ ըսուած աեղին եւ աեղակոն քարայրն գուցէ: Մինք սի պաշտաման տեղին էր, որոյ յիշատակն ժողովուրդն ովանած է ց'արդ:

Բառ ոմանց Հայք եւ Պարսիկք Մինքի ձօնած էին տարւոյ մի ամիսն (Կրզ), մեր Մենեկի եւ Պարսից Մինքային, ատկայն մենք կարծենք թէ՝ այդ ամիսն աւելի լուսնի ձօնեալ էր, իրեն դրացի ունենալով Արեգական ձօնեալ ամիս մը: — Ամսոց 8րդ օրը Մինք կ'անուանէր ի՞որ հաւասականաբար այս աստուածութեան ձօնեալ էր:

(1) Վեց հազար աչք եւ նոյնչափ ականջ ըստ այլոց:

(2) Մինք՝ փարսի լեզուով Արեգակ ըսել է:

Հռովմայ մէջ Դեկ. 25ին կը տօնէին Միհրն որոյ տօնն նոյնացուցին ապա Քրիստոսի ծննդեան տօնին հետ :

Միհրի տօնին խարոյկ կը վառէին Հայք (յորմէ մնացած է եւ Տեառընդպատճին օրն Հայոց խարոյկ վառելն, եթէ այդ սոլորութիւնը կրակի տարրապաշտական հետք մը չէ ինչպէս ըսինք), իսկ Պարսիկք անչէջ կը պահէին նիւթական կրակին :

Միհրի տօնին Պարսիկք՝ հաւանականաբար եւ Հայք՝ ցուլ, ձի եւ ճերմակ կառքեր կը զոհէին, զուցէ եւ մարզու զոհեր ալ կ'ընէին : Միհրի տօնն Յ օր կը տեւէր, թագաւորք արեգական ձեւոք խոյր մը դնելով զոհ կը մատուցանէին եւ զինովինալով հրապարակաւ կը պարէին:

Միհրգատ, Միհրան, Մերուժան անուններն Միհրէ ծնունդ առած են :

Տիր . — Զենտաւեստայի Տիշտիան (1) է, որ աստուածանալով եղած է աստուած գիտութեանց, արուեստից, խօսելու, զրելու, երադից որ եւ անուաննեալ էր Գրիչ Արաւազդայ (2) . հաւանականաբար Գրող բառն որ ց'արդ ժողովրդեան գաղափարաց մէջ կ'ապրի, Տիրի համազօր էր, իբրև գրող մարզոց բարի եւ չար գործոց :

Ամէն հին ազգեր գիտութեանց աստուած մ'ունէին. որպէս Եղիպացիք Թօսն, Փիւնիկիցիք Թաուտն, Ասորեստանհայք Ներոսն, Յոյնք Ապողունն եւ Հերմեն: Լատինք Մերժիւն, որոց մեր Տիրի նման յատկութիւններ կ'ընծայուէր: Յոյն զիցարանութեան մէջ Հերմես հոգիներն ՚ի դժոխս կ'առաջնորդէր, նոյն յատկութիւնն տային եւ Տիրի, ու առաջ կրող բառն զոր գեռ ժողովուրդը կը գործածէ Կրողը տամի անիծից մէջ :

Տիր պարուկերէն նետ ըսիկ է, ու նետով մը կը ներկայացնէին զայն, եւ Փայլածու մոլորուի ձեւով կը պաշտէին, զի նետի ուկս սրիթաց կ'ընթանայ եւ զոր նետի ձեւով կը պատկերէին :

Արեգակն, Լուսին, Որուսեակ աստուածացած ըլլալով Միհր, Անահիտ, Ասազիկ անուամբ, ասոնց անբաժան ընկերն Փայլածուն չէր կրնար վատառուած ըլլալ եւ որ Տիր անուամբ ոկտաւ պաշտուիլ:

Տիրի մեհեանն էր Արաւազտու արեւմտեան կողմին, ճանապարհին վրայ, որոց քով գրուեցաւ ապա յունական Ապողոնն, Անահանայ մեհեանն քաղաքին մէջ էր :

Տիրի քուրմերն երազներ մեկնելու յատկութիւնն ունէին :

(1) Աւեստայի մէջ «Տէր եւ աեսուչ ամենայն աստեղաց» բառուած է, զուցէ չնիկ աստղն Տիշտրիայի ներկայացուցիչն էր յ'Երկնի:

(2) Գրիչ Որմզդի կ'անուանէ զայն Ազաթանգեղոս եւ ոչ Արամագդայ: Որմզդգ բառն աւելի Ստուանեանց ժամանակի զերազոյն աստուածոյ կը վերապահն ընդհանրապէս Հայք: Էորհնոցին չըիշատակէր զայն:

Հայք Տիրի նուիրած էին Տրէ ամիսն եւ ամսոց 13րդ օրն  
(Տիրական օր) :

Այս աստուծոյ անունէն առնուած են Տիրագ, Տրդատ, Տիրան,  
Տիրոց, Տիրատուր, Տիրիթ մարդոց՝ եւ Տիրակատար, Տիրառիճ  
տեղւոյ անուններն :

Ծխածանն յառաջ քան զքրիստոնէութիւն Տիրական Գօսի կ'ա-  
նուանէր, որ եւ ի Քրիստոնեայ. Հայոց Աստուածածնայ զօտի  
անուանեցաւ :

Աստիլ — Ամէն հին ազգեր գեղեցկութեան եւ բեղմնաւորու-  
թեան աստուածունի մ'ունէին, որպէս Բարելացիք իշաարն, Ասորեստանցիք  
Նանէն, Փիւնիկեցիք Աստարտէն, Յոյնք Ափրոդիտէսն, Լատինք  
Վէնիւսն, Հայք Աստղիկն, Պարսիկք գեղեցկութեան աստուած չունէին.  
զուցէ նոյնացուցին Անահիտի հետ եւ կամ ըստ ոմանց Անեսանոյի  
Տամաէրն կամ Նահիտն Յևաղիկի կը հաւասարէր :

Աստղիկ նոյի գուստըն եւ Զրուանայ Յարեղոստէր եւ Տիրանաւ  
(1) քոյրն էր. այլուր համարուած է քոյր Արամազդայ եւ ամուսին  
Վահագնի, զուցէ նմանողութեամբ Յունաց՝ որոց Հերակլի ամուսինն էր  
Ափրոդիտէ :

Հաւանական է որ Աստղիկ բուն ազգային աստուած մ'է. թէ  
սա իբրև. Նոյի ազջիկն յարգանք կը վայելէր 'ի Հայու ու Հայք գիցա-  
պաշտութեան սկսելուն զայն աստուածացուցին եւ կուռք կ'անգնեցին.  
զրացի ազգաց հետեւողութեամբ : Կրնայ հաեւ օտարամուա ըլլար  
զուցէ Փիւնիկեան Աստարտէն կամ Ասորեստաննեան. Իշաարն թարգմա-  
նաբար : Հօֆման կը կարծէ թէ ասորի Քօքարթա դիցունին է, որ  
նշանակէ փոքր աստղ = աստղիկ = լուսարեր մոլորակի :

Արիացիք արեգական Միհրի ձևն առուին, լուսնոյ՝ Անահատայ,  
հաւանական է որ Արուսեակիկն որ անանց ընկերն է սակայն անոնցմէ  
փոքր ըլլալուն Աստիլի անունը առուին, որ իւր գեղեցկութեան համար  
եղաւ անուն գեղանի աղջկանց (Նոյի գուստըն) եւ աստուածունի  
գեղեցկութեան :

Բատ հայկական աւանդութեան Աստղիկ. Մշոյ դաշտին մէջ  
Գուստուուայ (2) ըստած տեղն կը լուսացուէր գիշեր առեն, սակայն  
երիտասարդք մօտակայ բարձանց վրայ կրակ վառելով՝ իր գեղանի  
մարմինն դիակելնուն՝ Աստղիկ հրաման ըրաւ որ մշուշով պատէ այդ  
միջավայրն, որոյ կը գերադրուի մշոյ դաշտին մշուշապատ ըլլալն, իւ  
անսակ եւս լուշ բառն իբր ազաւալում մշուշի :

Աստղիկի զլիսաւոր մենամնն, Տարօնոյ. մէջ էր որ յԱսորւոյ  
բնակեալ էր. եւ զուցէ իրենց հայրենի դիցունին իրենց հետ բերած  
էին :

(1) Բատ իորենացւոյ. Անմ. Քամ. Յարելթ :

(2) Զրոյ այն տեղն հանուծ ձայնէն արուած է անոր այդ  
անունը :

Արուսեակ մոլորակին (առաւօտեան՝ ասաղ) իր գեղեցկութեան աղաղաւ Աստղիի ներկայացուցիչն էր յերկինս և կ'անուանէր նաեւ Լուսարեր, Գիշերավար :

Աստղիկ երեք մեհեան ունէր ի Հայու մին Տարօնոյ Աշտիշատ քաղաքն՝ ուր էին եւ Անահիտ եւ Աւանագն։ Մշոյ արեւելեան կողմիրն Ասդիմաբերդ (Տարօն), Ասդիկաբերդ (Հաշտենից գաւառ) անուամբ աեղեր կան։ Առաջինն Մոկաց բերդ ալ կ'անուանէր։

Երկրորդ մեհեանն էր Վասպուրականի Անձեւացեաց Պաղատառ լեռան վրայ Արամազդայ կից (Խորեն), որոյ հետ կը տօնուէր Նաւասարդին։ Երրորդն Արտաշէս Բ. կանգնեց Արտամետի քոլ (Թ. Արծ բունի)։

Ոփեծիդի և վարդաման ածականներն կը արուէր Ծոտղիի, զուցէ սորտ կոսց ծղին ոսկի էր եւ մատերն վարդագոյն էին։

Աստղիկի վարդ կը նուիրէին եւ վարդերով զարգարէին անոր պատկերն, ուսաի եւ ըստ ոմանց բառն Վարդավան որ կը տրուէր անոնց աօնին եւ որ տեղի կ'ունենար Յաւելեաց օրերուն, Արամազդայ եւ Անահատի աօներու հետ, ինչպէս ըսինք : Այժմ այս բառն սանսկրիբով կը մեկնին որ Զցանուրին ըսել է, ինչպէս տեսանք, եւ աւելի ջրի աօնին ու անոնց պաշտպան Անահատի յատուկ է։

Դարդն եւ ողաւնին, ինչպէս յունական Վէնիւսին, նոյնպէս եւ Աստղկան խորհրդանշաններն էին, որոց աօնին եւ վարդ կը սփուէին եւ աղաւնի կը թոցնէին։

Հին Վարդավառն որ քրիստոնէութեան օրերէն ի վեր Քս, ի այլակերպութեան աօնին վերածուած է, Հայք անշուշտ՝ ի յիշատակ Աստղիկի իրենց հին վաղեմի սովորութեան՝ վարդ կը սփուն ու աղաւնի կը թոցնին եւ ի յիշատակ Անահատի եւ ջուրի աօնին ջուր կը սրսկեն։ Շատ Շահուն Զրպեամի տուած ցանկին՝ ամսոց Նրդ օրն Ասդիկ, իսկ Ցրդն Գիշերավար կը կոչուի։

Վահագն . — Վահագն Հայկացն Տիգրանայ զաւակն, Աժղանակայ յազմով քաջարի դիւցազն էր, որ ապա աստուածացեալ կը ներկային ազգային պատմիչը, ու անոր Ծննդեան երգն (Երկնէր երկին եւ երկիր) ու առասպելներ կը հաղորդեն մեղ. եւ իրը վիշապաց հետ կուող Վիշապահաղ անունն կուան։ Աժղանակ վիշապ թարգմանի. զուցէ անիէ է այս բառն, Սակայն Վահագն հաւանականաբար Աւեստայի Վիրիթական է (1) որ յազմութեան ոգին կը ներկայացնէր։

Վահագնի գլխաւոր մեհեանն էր 'ի Տարօն։ Վահագնի սերնդ-եան յանձնուեցաւ քրմապեսութիւնն եւ իրենք Վահունիի, Վահնեւութիի եւ Վահնութիի, Որդիի Վահագնի անուանեցան եւ նախարարութեան սոստիճանի բարձրացան։

(1) Գուցէ պեհուան (Behra)։

Հնդիկներն ալ իրենց Ազնին կ'երդեն մեր Վահագնի «Երկնէր երկին եւ երկիր»ի նման երդերով, անդ եւս Ազնիի աչքերէ մին արեւու և միւսն լուսնի բաղաստուած է :

Ազնիի Վետասա մականուն մը կուտան որ տեսակ մը եղէդ ըսել է, այս բառն քանիցս կը զտնուի «Երկնէր երկին եւ երկիր» մէջ : Հնդիկ Ազնին կուտած է Ալիի կամ Ամի չար ոգոյն հետ որ էր Իժ կամ Վիշապ, ուստի եւ Ազնին ալ Վահագնի նման վիշապաքաղ էր (1) Հնդիկ Ազնին որ հրոյ եւ արեւու աստուած էր, կը համապատասխանէր մեր Վահագնին եւ արդեն Վահ - ազնի ըստ սանսկրիտի բերողնուր = հրաբեր ըսել է :

Արգեօք չէ՞ կարելի ենթադրել թէ ինալտեանց Ազարասա հրոյ աստուծոյն հետ նոյն է Ազնին :

Վահագնի՝ որ եւվահիվանէ ալ անուանուած է, գլխաւոր մեհեանն էր Տարօնոյ Աշախատ գիւղնւ ՅՅաշաից տեղին թագաւորացն Հայոց մեծաց, ի սնաբ լեռինն Քարքեայ, ի վերայ գետոյն Եփրատայ (Ազաթ.) : «Մեհենատեղին Հերակլեայ որ կայ զէմ յանդիման Եհրինն մեծի, որում ցուլն (Տաւրոս) անուանեալ կոչէին» (Փաւստոս) :

Վահագն իր քովն ունէր Անահինն եւ իր ասրիուհի Աստղիկն: Վահագնի մեհեանն յ'Աշտիշատ Ուրեւորդ պաշօն կը կոչուէր, որ կրնայ հասկցուիլ Ցրդ աստուածութիւնն, որոյ Խօթն առաջիններն էին հաւանաբար Արամագդ, Անահիտ, Միհր, Աստղիկ, Տիր, Նանէ, Բարշամին եւ կամ աւելի ըստ յունարէն Ազաթանգեղոսի «անուանէր սեղան ութերորդ արձանին հոչապաւոր վիշապահեղոյն Հերակլեայ», այսինքն 8 րդ արձան վահագնի :

Բայտ Թովմաս Արծրունուոյ կար եւ մի այլ մեհեան Ահեւակոն գիւղն Տօսպայ, Արտաշէս թ., ի Փոքր Աղիակ կանգնեց Հերակլի արձանն որ հաւանականաբար Վահագնի է: Մի այլ Հերակլի արձան յիշատակուի Բարձր Հայոց Դերջան գաւառի Ալարհունեաց մէջ :

Սահմի ամսոյ 7ին մեծանողէն կը տօնէին Վահագն եւ ամէն ամսոյ 27րդ օրն անոր ձօնուած էր :

Գրիգոր Լուսաւորիչ խորտակելով Վահագնի Տարօնայ մեհեանն անդ հաստատեց առաջին մայր եկեղեցին, եւ անոր տօնն հաստատեց Սահմի ամսոյ 7 ին (Հոկտ. 15): Այդ եկեղեցին քանդեց Լանկթիմուր, սակայն տեղն յայտնի է :

Վրացիք ալ պաշտէին Վահագնը, « եւ անդ յ'աշխարհին Վրաց զսորա չափ հասակի կանգնեալ պատուէին զոհիւք » (Խորին.):

Նաև — Քաղցական Որէգ քաղցարի աստուածուէին էր Նոնէ, զոր Քրիստոսէ 23 զար առաջ Պարսիկք (յաւուրս ինուսոր - Եախ-հունդէի) յ'Ելիմ (Պարսկաստան) տարին, զար Ասուր Բանիրալ 17 զար վերջ զայն իր հայրինի երկիրն զարցուց: Ասորեստանիայք Նաև եւ Ասորիք Նաևի կ'անուանէին զայն:

(1) Հ. Սահմատալճեան, «Բաղմալէս» 1901 Մայիս :

Չեմք զիտեր թէ երբ մուտք գտած է ի մեզ. յունական արձաններէ առաջ է անշուշտ անոր զալուստն եւ շատ հաւանականական է որ Հայկազննց չըջանին վաղապոյն ժամանակներէն մնացած է այդ Աստուածութիւնն յորդամ Ասորեստանեայց հետ զբեթէ համակրօն էինք :

Այդ աստուածութիւն արգէն ազգային հանգամանք առած էր յառուր Տիրանայ, եւ ունէր իր մենեանն 'ի թիւ աւանն Եկեղեց Բարձր—Հայոց, ուր գնել առաւ. 'ի Յունաց եկած Աթենասուն :

Ազաթանգեղոս զայն Արամազզայ գուսար կ'անուանէ. Ասրենացին զայն ոչ մի անգում կը յիշատակէ. Սա ըստ Պարսից Արամազզոյ ուղեղէն ելոծ էր, զուցէ եւ աստուած իմաստութեան էր :

Բարշամին — Բարշամինն կամ Բամբամինն կամ Բէր - սոսէն փիւնիկ - ասորի աստուած մ'էր, որ իր թարդմանի Տէր երկնից, որոյ ներկայացուցիչն էր Արեգուկն, իսկ Բէր-Ստմինս կամ Բար-Շամին՝ էր Տիկին երկնից = կուսին :

Տիղբան Բ. ի Միջազնաց բերու. Բարշամինան եւ հաստատեց Բարձր Հայոց Պարսանազեաց Թորդան աւանը «ի փոսոկրոյ եւ իրիւրեղէ կազմեալ էր արծաթով, եւ հրամայէ տանել կանգնել յ'աւանին Թորդան » :

Փոսոկրէ եւ արծաթէ շինուած էր իր արճանն ( նոր. ) եւ սփիտակախաշ ( Եղաթ. ) ածականն կը արուէր անոր : Հարկ չ'է շփոթել սա Բարշամ ասորի բոնաւորի հետ որոյ յարգն գողցաւ մեր Վահագն :

Հնդիկ երկու կուռքերն . — Գիսանէ եւ Գեմետրէ Տարօնոյ մէջ հաստատուելով անդ շինեցին Օձ կամ Վիշապ անուն քաղաք մը, ասպա մօտակայ Աշտիշատ քաղաքն զաղթեցին, ու անդ կանգնեցին իրենց հայրենի աստուածոց կուռքերն 15 ասրի վերջ այս օտարական-ներու պետական վաղարշակայ կողմէ սպաննուեցան . սոցա զաւակներն մօտակայ Քարքէ յիսուն վրայ հաստատուեցան ու հոն պղնձեայ երկու արձաններ կանգնեցին. անշուշտ կանիսու իրենց պաշտամներն յիշաթիշտու. Այդ կուռքերէ մին 12 կանգուն բարձրութիւն ունէր, եւ որոյ քուրմի անունն Արձան էր, որպէս նուռ նորս պաշտամն անդին. միւսի բարձրութիւնն 15 կանգուն էր եւ որոյ քուրմի որդին էր Արձանոյ : Այս հնդիկ կոսոյ յիշատակութիւնն միայն Զենոս Գիտի կ'ընէ .

Բայս Զենոս Գլակայ, Գիտանէ անսանն զայ սոցա զիտեւոր ( մազուտ կամ մազերնին զիտամեւ հիւսուած ) րլլալէն, սակայն ոյս նշանակիչ անունն հայերէն է, զուցէ եւ թարգմանութիւնն համարժէք հնդիկ բառի մը : Գեմետրէ բասն յոյն կամ սանսկրիտ ձեւն ոնիր : Պ. Աւատ (1) կը կործէ թէ այս երկու աստուածներն հնդիկ Պաղիզա

(1) Memoir of Hindoo colony in ancient Armenia. Journal of the Asiatic Society of Bengal, Calcutta. — Յիշատակը հնդիկ զաղթականաց 'ի Հայոց Պէնակալի ամիսերն ընդունութեան օրագիր. 1836 էջ 332 :

եւ Եազաննադ աստուածութիւններն են, սակայն չունի համոզիչ փաստեր:

Զենոբ Գլակայ այս աստուածոց մասին զրած հասուածն մութէ է, եւ ոմանց կարծել իսկ տուաւ թէ՝ այդ աստուածք Գիսանն եւ Դեմետրէ կ'անուանէին, զուցէ հասկցուի Աստուածք Գիսանէի եւ Դեմետրէի: Կան որ փորձեցին իսկ այդ բառերն հնդիկ աստուածոց հետ բաղդատել:

Ըստ Լասսէնի (1) Գիսանէն՝ հնդիկ Կրիշնան կամ Գրիշնան է որ Գիսան ու Գիսավա աւ կ'ըսուի՝ որ զիսաւոր բնել է. իսկ Դեմետրէն աղտաղեալ Հաբադարտան կամ Բաշարաևան կը կարծէ:

Այս հնդիկ աստուածութեանց հարցն զես չառ լուսորունութեան կը կարօտի, եւ զուցէ սոքո միայն հնդիկ զազութի պաշտամնան աստրկայ եղան, զի ի չարս ազգային զից չեն յիշուած եւ միայն Ձենոր Գլակ կը յիշատակէ զանոնք:

Սպանդարամէն. — Աւետոտիի հրեշտակապեաներէ Տին Սպանդարամէն առաջիսի որ ըստ պարսկերէնի Ասֆանդարամատ եւ հայերէն Սպանդարամէն կ'ըսուի: Ըստ Պարսից՝ սա երկրի այգեստանաց եւ կենդանեաց պահապանն էր, անոր խնամոց յանձնուած էր տարւոյ մի տմիօն եւ ամուց մի աւուր ահաչութիւնն: Մակարայեցոց զրոց մէջ Սպանդարամեանուանեալ է յունարէնի Բազուն կամ Դիոնիսիոսն:

Արաւչէս Բ.՝ 'ի փոքր Ազրակ Հերակլի եւ Դիոնիսիոսի մենանմը շինել առւառ. (Թուլ. Արծրունի):

Անշուշան սա մեր Սպանդարամեան է՝ յոյն անունով նշանակուած:

Փիլոսոփոս յոյն պատմիչը կը գրէ թէ Արշակ թագաւորն ինձ մը բոնելով զայն Նիւսեայ աստուածոյն նուիրեց ու կենդանւոյն պարանոցն ոսկի մանեակ անցնել տալով վրան հայ տառերով զրեց « Արշակ թագաւորն Հայոց աստուածոյն Նիւսեայ »: Մենք Նիւսեայ աստուած չեմք ձանչնար, սակայն ըստ յոյն զիցարանութեան սա Դիոնեսիոսի զայեակն է եւ հաւանականարար Դիոնեսիոս իր զայեակի անունով կոչուած է սատ, եւ կը նշանակէ մեր վերոյիշեալ Սպանդարամեան աստուածն: Թէ մի զուցէ Նիւսիու քազաքի մը անունն ըլլայ:

Սպանդարամէն. — Իրեւ զժոխոց եւ անզնզոց աստուած զործածուած է 'ի մեզ զրեթէ համարժէք Յունաց Դեմետրէին, Արգեօք առանձին աստուածութիւն մէջ սա թէ՝ Սպանդարամեան հետ նոյն է եւ մեր քրիստոնեայ պատմագիրք զայն անտրզանոք զժոխոց անուանած են: « Սպանդարամեաք ստրիցեն զիսամեալ սպիսն արձակիցեն: » Զարհուրեալ զողային դասք սպնդարամեաիցն » եւն:

Կոապսչսական Տաճար Հայոց. — Հաւանականարար նախ բացօթեայ կատարէին պաշտամունք ի մեզ եւ կամ յանառաս, որպէս Արմաւիրի սօսեաց անտառն եւ վիշապաձորի զից մայրին՝ զորս արդէն

(1) Zeitschreift. f. d. Kunde Morgenlandes, Bd. I. p 233.

յիշատակեցինք : Յաւուրս Արշակունիան Վաղարշակայ շինուեցան առաջին տաճառք որոց թիւն աւելցուց նամանաւանդ Տիգրան :

Տաճարք մեհեան կ'անուանէին . սա հաւանականաբար մահ եւ մահիկ բառերէն կուզայ եւ ոչ Միհրէն : Այս տաճարաց կամ մեհենից նուիրական սեղանն ուսոյ վրայ մատուցանէին զոհս՝ Բագին կոչուէին եւ հետեւաբար շատ բագին ունեցող աւանք անուանէին Բագաւան, Բագաւին (Բագնոց պիւր) :

Մեհենից քով կային զանձարան՝ ուր պահէին արժէքաւոր նուէրք եւ զարդք մեհենից : Շատ ճռի էին մեհեաններն : Աշտիշատայ մեհենին համար Յայսմաւուրք գրեն « Բարձրաշէնք եւ մեծամեծ ծախիւք զարդարեալ յ'ոսկւոյ եւ արծաթոյ եւ մարզարաց եւ յ'ականց պատուականաց » :

Հայք հաւանականաբար 'ի սկզբան միայն մէկ դլխաւոր մեհեան ունեցած են յ'Արմաւիր, որ էր մայրաքաղաք թափուորանիստ, ապա ամոռուանիստ քաղաքի փոփոխան առթիւ այդ մեհեանն եւ դիք եւս անզափոխուած են, ինչպէս ըսինք, ի Բագարան յ'Արտաշատ : Գուցէ եւ Տարօնոյ Յաշտիշատն ալ հարաւայնոց յատուկ էր, ուր երթային զոհել եւ արքայք Հայոց : Եեւ ժամանակաց՝ աւելցան մեհենական քաղաքաց թիւն, սակայն անոնց զլխաւորք Ն էին, յորոց մին (Արտաշատ) միայն երկու մեհեան ունեցած է: Կային եւ այլ զիցապաշտական երկրորդական տեղեր զորս եւ պիտի յիշատակեմք այդ զլխաւոր Ն քաղաքներն թուելէ ետք: Այդ զլխաւոր Ն մեհենից ուխտի երթաւ կը պատուիրէր Խորով, « Հրաման տայը Ընդ կողմանս կողմանս զեսպանս արձակել, հրովարտակս տանել յ'օթին բագինո մեհենիցն ուխտաւոր լինել պատկերաց կորց դիցն պաշտաման » (Ադաթ. ) :

Այս խօսքն երկու կերպ կրնայ հասկցուիլ, կամ Ն մեհենական քաղաքաց ըսել կուզէ, որք ի վերին Հայս էին (Բարձր Հայք եւ Արարատ) եւ պարտաւորիչ չի համարիր Յաշտիշատինն զի հետաւոր էր ('ի հարաւային Հայոց) եւ որ « ութերորդ պաշտօն հոչակեալ » կոչուէր, եւ կամ միայն Հայոց Ն զլխաւոր գից ըսել կուզէ (Արտամազդ, Անահիտ, Տիր, Վահագն, Աստղիկ, Նանէ, Բարշամին) :

Արևաւիր, Բագարան եւ Արտաշատ . — Արքայական զլխաւոր մեհեանն էր նախ յ'Արմաւիր, ուր ինչպէս ահուանք՝ Վաղարշակ կանգնեցաց Արեգական, Լուսնոյ եւ իր նախնեաց անզրէներն, զուցէ եւ այլ պարթեւական առառածներ (Անահիտ, Տիր)՝ որոց քով դրուեցան ապա յունական Ապողոնն եւ Արտեմիսն Յաւուրս Երուանդայ այս աստվածներն փոխադրուեցան 'ի Բագարան (Արշարունիք զաւառի) եւ անտի յ'Արտաշատ իւր զաւկի Արտաշէս Բ. ի օրով, ուր երկու մեհեան կար, մին քաղաքէն զուրս, պարունակիելով Տիրն եւ Ապողոնն, եւ միւսն քաղաքին մէջ՝ յատկացեալ Անահափ, Արաէմիսի եւ զուցէ այլոց :

Այս երեք մեհենական քաղաքներն մէկ կը համարինք, զի երեքն մէկն դոյտթիւն չունէին, այլ յաջորդարար:

Աշխատ կամ Յաշխատ . — Տարօնոյ Աշտիշատ աւանն մեհենաւ գիւղ ալ անուանուած է : Ադաթանգեղոս այդ անունն սառվաբանիլով « Յաշաից աեղիս թագաւորաց Հայոց մեծաց » կ'ըսէ , որ նշանակէ աեղի դոհից կամ յաշտութեան եւ դիրքն որոշելու համար կը շարունակէ « ի սնարս լեռինն Քարքեայ , ի վերայ գետոյն Եփրատայ , » որ Եփրատայ Արածանի ճիւղին աջակողմն , Քարքէ լեռանց մէջ . Ս . Կարապետէն Յ ժամ արեւելս եւ Մատրո վանքէն մէկ ժամ հիւսիս է : Աշտիշատի աեղն այժմ Տերլիք անուն գիւղ մը կայ : Անդ էր Վահագնի , Ասազի , Անահար մեհենան : (1)

Այս մեհեանի քրմագետութիւնն Վաղորշակ Վահնունիանց յանձնեց ասպա Տիգրան զայնս պաշտօնէ ձգեց եւ անոնց վարելահողերն յարքունիս գրուեց իրեն անհնազանդ գանուելուն , զի Արտաշատի մէջ զրուելու բրոցուած Հերակլի արձանն՝ Աշտիշատի մէջ դրած էին : Ապա կրկին անոնց արուեցաւ այն տաճարի քրմութիւնն եւ կալուածներն : Մեծն Տիգրան , ըստ Խորենացւոյ , ի հիմանց նորոգեց այս մեհեանն որ Յ տաճարներէ կը բաղկանար . կեղրոնականն Վահագնի յատկացեալ էր , ուր գրուեցաւ եւ Արտաշէս Բ . ի բերած Հերակլեայ արձանն , որոյ մի կողմն էր Խատղկայ տաճարն որ եւ Վահագնի սկնեակ անուանէր , ուր գրուեցաւ Արտաշէսի 'ի Յունոց բերած Ծփրողիաէն եւ միւս կողմն Անահարտինն՝ որոյ ձօնեալ սպիտակ արջառաց երամի լուկուլոս տեսած է՝ Արածանւոյ ափանց վրայ :

Աստ Նաւասարդին աշխարհաժողով կը աօնուէր , տեղւոյն մեծ տառուածութիւններն , 'ի ներկայութեան թագաւորին ու իշխանաց , եւ Յունաց Ողիմպիական խաղերուն նման ուժի , վազքի , արշաւի եւ արուեստից մրցումներ տեղի կունենային : Անահար ջուրց՝ պաշտպան սատուածոյն 'ի յիշատակ՝ քրմագետն Արածանի ջուրն կը սրսկէր ժողովրդեան վրայ ու ժողովուրդն ալ նոյնն կ'ընէր իրարու (Վարդավառ) : Ի յիշատակ Ասազիկի ազաւնի կը թացնէին , վարդ կը սփոէին :

Գրիգոր Լուսաւորիչ այս մեհեանն կործանելուն անդ հիմնեց առաջին մայր եկեղեցին՝ Աշտիշատի վանքն՝ եւ Նաւասարդի տօնիրն Այլափոխութեան տօնին վերածեց , պահելով նոյն ազգային սովորութիւններն , որ կը շարունակուին ց'արդ ի Հայու եւ նամանաւանդ 'ի Տարք :

Տրդատ Լուսաւորչի տուաւ այդ մեհեանի վարելահողերն , որ եւ իր սեբնգին անցաւ մինչ յ'մեծն Սահակ , այս վերջինն մանչ զաւակ չ'ունենալով իր ազջիկ զաւակն առնող Համազասպ Մամիկոնեանի տուաւ , եւ այսպէսով Մամիկոնեանց ստացուածք եղան :

Աշտիշատայ՝ մայր եկեղեցին քանդեց Լէնկթիմուր . աեղն յայտնի է սակայն , եւ կը զանուի Ս . Սահակ Պարթեւի մատուցին մօս :

(1) Այս երեքն Հայոց պաշտպան մեծազործ աստուածք էին զորս մասնաւորուգէս պատուել կը հրամայէ Տրդատ (Ադաթ.) :

Բագաւան կամ Բագուան կամ Բագնոցաւան կամ Դիցաւան  
Արարատայ՝ Բագրեւանդ գաւառի մէջ էր։ Նպատ լեռան հիւսիսա-  
յին սառըստին վրայ։ Անդ պաշտուէր Վանատուրն Արամազդ եւ  
որ աշխարհաժողով բաղմութեամբ տօնուէր Ամանորին, տօն՝ զոր  
հաստատեց Վաղարշակ։ Անդ կար եւ հուրն Որմզդական զոր եւ  
զոտ Աստանեան Արտաշիր։

Գուցէ եւ կային անդ այլ զիք (Անահիտ, Աստղիկ)։ Սա  
էր զերեզմանասաւն քրմագետացն Արամազդայ։ Խորենացին կ'ըսէ  
վասն Մաժան քրմագետ «Տարեալ թաղեցին զնա ի Բագնոցաւանի  
իրր զքրմագետ, թէպէտ Մաժան քրմագետ էր յԱնի՛ զիցն Արամազ-  
դայ» (Խորեն.)։ Տիզրան «պատուէ զգերեզման հզրօրն Մաժանայ  
քրմագետի՝ Բագին 'ի վերայ չինհալ՝ զի ի զոհիցն ամենայն ան-  
ցաւորք վայելեսցին եւ ընդունեսցին հիւրք երեկօթիք» (Խոր.)։

Աստ հոգոյ հացի եւ մատաղի հինուուրց սովորութեան հետք մը  
էր նշմարուին։

Լուսաւորիչ ասա հիմնեց Ա. Յովհաննէսի վանքն։

Անի ամեոց. — Բարձր Հայոց՝ Դարանազեաց գաւառի մէջ  
ամբոց՝ ուր էր զլիսաւոր մեհետն Արամազդայ, որոյ քով զետեղեցին  
ապա յունաց ողիմպիտիական Դիսոն։ Սա էր եւ զերեզմանատուն Ար-  
շակունի կոսպաշտ թագաւորաց։ Գուցէ եւ անուանէր կմախի,  
ուստի եւ բայն Կամախի կամ Քեւեխի որով յորդորջի այժմ։

Երիզա. — Բարձր Հայոց Եկեղեց գաւառի մի աւանն ուր  
էր Անահատայ զլիսաւոր ոսկիծին արձանն, որոյ քով զրուեցաւ ապա  
յունական Արտեմիսն։ Գրիգոր Լուսաւորիչ զայն կործանելով ահ-  
պէ կը կանգնէ Աստուածածնայ տաճարն։

Հին Երիզան կամ Երզնկայն այժմու Երզնկայի ակն չ'էր,  
այլ աւելի հիւսուս էր, եւ հաւանականարար Վասկերս աւանի մօտ։

Բագառինա. — Որ Պարթեւաց լեզուաւ Բագնոց զիւղ նշա-  
նակէ, Բարձր Հայոց Դերջան գաւառի մի զիւղն էր, ուր էր զլ-  
իսաւոր մեհետն Միհրի, ուր զրուեցաւ եւ յունական Հեփեստոսն։

Թիլ. — Բարձր Հայոց Եկեղեց գաւառի մի զիւղն ուր էր  
Նանէի մեհետն, որոյ ընկեր արուեցաւ յունական Աթենասն։

Թորդան. — Բարձր Հայոց Պարանազեաց գաւառի մի աւանն,  
ուր էր Բարշամինայի մեհետն, Գիւտիլ կուտամք անցողաբար թէ ինն  
զլիսաւոր մեհենից 5ն (Անի, Երիզա, Բագառիձ, Թիլ, Թորդան), Բարձր  
Հայոց Երեք գրացի գաւառաց մէջ էին, Գուցէ զի այդ աեզին ի Հայոց  
նուիրական վայր համարուած էր։

Դից պաշտաման երկրորդական տեղիներն են Պաղաս լևոն ուր  
էր արձան Արամազգայ եւ Աստղիկ :

Մրեզակնածագ բլուրի (Տարօն) Տիրինկատար ըսուած տեղին,  
ուր էր պատկեր Անահափ :

Քարֆե լուն Տարօնայ, ուր էին հնդիկ զաղութի հայրենի  
երկու աստուածոց կուռքեր, զորս կործանելով անդ հաստատած է  
Գրիգոր Լուսաւորիչ Ա. Կարապետի վանքը :

Բլլալու են եւ այլ մեհաններ ու բագիններ զորս մեր պատ-  
միչք չ'են յիշատակեր :

ԿՌՈՅՑ ԱՐՁԱՆԵԵԲՆ ՈՒ ԱՆՈՆՑ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱՎԱՆ ԱՐԺԵ-  
ՔԸՆ, — Մեր ազգային պատմիչք շատ լաւ կը նկարագրեն այն եռանդն  
զոր գրին Գրիգոր Լուսաւորիչ եւ Տրդատ արքայն քանդելու մեհանն-  
ներն ու խորակելու կոոց արձաններն, որոց հատակուարներն իսկ  
գանուած չ'են ցարգ : Միմիայն չու թջ 20 տարիններ տառջ ի սահմանա-  
գլուխն Փոքր եւ Մեծ Հայոց, ի Սասաղ գտնուեցաւ պղնձեայ արձանի  
մը գլուխն եւ ձեռքն բնականին կրկին մեծութեամբ եւ սքանչելի  
նրբութեամբ որ այժմ Լոնտոնի թանգարանն կը գանուին Այդ հատա-  
կուորք Արտեմիսինն ըլլալ կը թուին եւ յունական գեղարուեստի  
գլուխ գործոց մը կը ներկայացնեն եւ ըստ հնագիտաց Կրտ գարու (Ե. Ք.)  
գործ է :

Սա հաւանականաբար Մեծին Արամաչսի 'ի Յունաց ըերած  
այն Արտէմիսի արձանին կը վերաբերի՝ զոր յԵրիզ կանգնեց իր որդին  
Տիգրան, հայ Անահափի քովլիկն : Արդարեւ գտնուած տեղն շատ հեռի  
չէ Երզնկայէն, եւ բեկորներն խորակիչի մը հարուածոց հետքեր կը  
կրկին :

Հաւանականաբար նմանապէս գլուխ գործոցներ էին Արամաչս  
աշխարհակալի 'ի Յունաց բերած այն արձաններն, յորոց Հերակլէսի  
արձանին մասին Խորենացին կ'ըսէ թէ « ի Սկիւղեայ եւ ի Դիպինոսէ  
Կրեացւոց արարեալ էր » որք անշուշտ ժամանակին ճորուար արձա-  
նագործներն էին :

Տիգրանի յ'Ասորւոց բերած Բարշամինա արձանն ըստ նոյն  
պատմէնի « ի վիզոսկրէ եւ ի բիւրեկէ կազմեալ էր արձաթով » ուր եւ անշուշտ  
գեղարուեստական ընակի զործ մը կը թուի: Իսկ դալով բուն ազդային  
աստուածոց (Արամազգ, Անահափ, Վահագն, Աստղիկ, Տիր) հաւանակա-  
նաբար յունական ոճով շինուած էին, զի զայնո ի մեզ մուծանող  
Պարթեւք յունական քաղաքակրթութեան հետեւակ յունամոլք էին,  
եւ Հայք յայնժամ սկսած էին Աղեքասնորէ ի վեր յոյն քաղաքակր-  
թութեան ազդեցութիւնն կրել: Այս ազդային աստուածոց պլիսաւորն՝  
Անահափ ոսկեղին արձաններ ունէր, որք յարգուէին եւ յօսարաց եւ  
նոյն իսկ Յունաց վհանակեաններէն: Ասոնք հաւանականաբար գեղա-  
րուեստական գլուխ գործոցներ էին:

ԶԱՀ. — Հաւանականաբար նախ բուռական նիւթոց նույնը ներ եւ զոհեր մասուցանէին, ինչպէս թու ճիւղերէ պստկներ զոր Տրդամ հրամայէր Գրիգոր Լուսաւորչի մասուցանել Անահատար վարչ նուիրէին Աստղլկան. ապա կենդանեաց արդիւնքն կաթ, իւղ գեղմն եւ հուսկ ուրիմն կենդանիներ :

Հայք սպիտակ ցուլ, սպիտակ նոխազ, սպիտակ ձի, սպիտակ ջորի կը զոհէին աստուածոց (մանաւանդ Արամազդայ). Աստղլկան աղաւնի նուիրէին, ոսկեղէն ու արծաթեղէն զարդեր ալ կը նուիրէին, Սպիտակ կենդանեաց զոհերն Աւեստական պաշտաման հետքեր կը ցուցնի :

Հաւանականաբար արու աստուածութեանց որձ կենդանիներ կը ձօնուէր, ինչպէս ցուլ, նոխազ, ձի եւ այլն, խոկէգերու՝ որպէս Անահատ էգեր, ինչպէս երինջ :

Չուն Յաշ կ'ըսուէր, որ Պարսից Եազա բառէն կարծուի: Յազ Յազել ալ ըսուած է որ կրակի մէջէ անցնել կը նշանակէ :

Չոհից միան քրմաց եւ աղքատաց կը արուէր, որոյ յաջորդեց քրիստոնէից Մատաղն, որոյ արդիւնքն քահանայից եւ աղքատաց կը բաժնուի :

Չոհն սպասներն ոսկեղէն եւ արծաթեղէն էին. ակամք սպասուականօք զարդարեալք, զորս զանձատան մէջ պահէին :

Ամէն ոք չ'էր կարող զոհ մատուցանել. միայն սատիճանաւորաց ներեալ էր « ոչ կարէ ոք ձօնել նմա՝ եթէ ոչ յառաջազոյն ընդ սատիճանսն տանջանաց արտօնիցէ, եւ սատիճանքն են թուով ութուն »: Այս սատիճանաց արժանանալու համար փորձերու, սպաշիարութեանց, տանջանաց կ'ենթարկէին թեկնածուն « ըստ սատիճանաց 'ի վեր ելեալք 'ի թեթեւագունից տանջանաց սկսեալ ի դժնդագոյնս կատարէին, յառաջապոյն՝ սովով ճնշել զանձինս իբր աւուրս 50, եւ յայնմ ժուժկալք ի գերանս արկանէին աւուրս երկու ապա 'ի ձեան կացուցանէին աւուրս 20, յետոյ ի հուր անցուցանէին եւ զշար ըմբերն որ կատարեալն եղեւ հատուցեալ, այնուհետեւ ի կատարելագոյն աեղիցն » (Նոնոս, Մեկնութիւն Գրիգոր Աստուածաբանի ձառից ):

'Ի կոոց խնդրէին պատզամ, երազահանութիւն, յաջողութիւն ձեռնարկաց եւ բժշկութիւն հիւանգութեանց (ինչպէս Արտաշէս Բ. ի համար): ՔՈՒՐՄԵՐԸ. — Քուրմ եւ քահանայ բառերն ասորական ծագում ունին որք ցոյց տան ասորական կրօնի աղբեցութիւնն :

Կային ի Հայս քուրմներ եւ քրմուհներ :

Քուրմերն կ'անուանէին նաեւ ըստ իրենց պաշտաման Մեհենակալ, Մեհենապետ: Մեհենունեաց տոհմը կը յիշատակուի՝ որ հաւանականաբար վահնունեանց նման նախարարութիւն մը եւ կամ քրմոց տոհմ մէք: Քուցէ զոհող քուրմերու ցեղն Սպանդումից կը կոչուէին :

Երբեմն զուցէ եւ շատ անգամ արքայազուններն (1) քրմապետ

(1) Բնապաշտական շրջանին մէջ ալ նոյնն կը թուի. Արմենակ Սոսիի անտառ տն կեց, Անուշաւան այդ նուիրական անտառին նուիրուեցաւ:

կ'ըլլային, որպէս Երուազ՝ Երուանդայ եղբայրն որ քրմապետ էր ի Յագարան, Մաժան՝ Արտաշէս Բ. ի որդին և Արտաւազզայ եղբայրն քրմապետ էրն Անի ամրոցին : Մոզպաշտէ էր անունն Արտաշէսի մի սիրելոյն որ Երուազի տեղ քրմապետ կարգուեցաւ : Վահազնի քրմապետց նախարարութեան ստաֆան տուաւ Վազարչակ :

Այս ամէնց ցոյց տան թէ շատ մեծարելի էրն քրմապետք, զուցէ և թագաւորի խորհրդակոնք էրն : Սոքա զիրծ էրն հարկէ և արքունի ծառայութենէ :

Քրմապետներն ունէին ընդարձակ հողեր, բազում զօրք և մեծ հարսութիւն : Թագաւորին տուրք տային և իրենց կնդով պատերազմաց կը մասնակցէին : Գրիգոր Լուսաւորիչ կաստուններն չնջելու համար արքայական զօրքով անոնց հետ կռուելու ստիպուեցաւ :

Շատ հարուստ էրն քրմապետներն : Միսյն Տարօնայ Վահու նիք ունէին 6 զիւղ, 12298 տուն, 7847 զօրք և Հաշտենից զաւառն իրենց հօակրու արածման յատկացեալ էր :

Քուրմերն ուսեալ էրն, երկրի կրօնական և քաղաքական անցքերն զրի կ'առնելին, զորս Սեհեեական պաշնուրին կ'առնուանէին : Մենեաններն մատենալարաններ ունէին, որոց զլխաւորն էր Անիի Արտապղայ մենեանն, ուր Ռեզմապ քուրմն Բ. զարուն զրած է ժամանակաբրութիւն մը : Բարգածան սասրին այն տեղւոյ գրաւթիւնն էր քաղելով զրեց Հայոց քրմաց պատրութիւնն :

Քուրմերն փախէքական խոյր կը կրէին, վերարկու ունէին : Մեծ պաշտօնիայք ազարանջան, զուցէ և օգեր կը կրէին :

Մեմելոյթ թԱՊՈՒՄՆ. — Հայք այլ այլ հեթանոս ազգաց նման լարկան կիներ կը վարձէին իրենց մեռելոց հետեւելու համար, զորս եղերամարգ կ'առնուանէին : Սոքա 'ի նշան սպոյ կուլային, մազերնին կը փեթթէին ու գուցէ կը կաքաւէին : Արտաշէսի յուզարկաւորութեան ասթիւ ձայնարկու կուլանի և աշխարոյ կանայք յիշատակուեին :

Մեծամեծաց և մանաւանդ իշխանաց և արքայից մահուան առթիւ անոր ձիերն, չուներն, զուցէ և այլ ընահնի կ'ենդանինը ու զերիներն կը զանէին : Մերթ անոր կիներն, սպասաւորներն ու սիրելիներն կամաւոր զոհեր կ'ըլլային, որպէս Արտաշէս Բ. ի համար «Ամրոխութիւնք մեռան ի մահուան Արտաշէսի, սիրելի կանայք և հարճք և մոհրիմ ծառայք» : «Եւ շուրջ զերեզմանաւ լինէին կամաւոր մահունք» : (Խորեն. ) :

Հայոց արքայք, քահանայապետք և իշխանք սպիտակ կը հագուէին պաշտօնապէս, սպիտակ էրն իրենց կասքերն, ձիերն եւն :

Յուզարկաւորութեան առթիւ և սպիտակազզեստ սպարտէին ըլլայ ոչ միայն մեռեալն այլ և մեռելակառքն քաշող ձիերն, սպասաւորներն եւն : Ամիայն սոսկական ժողովուրդն ուն կը հազնէր, ինչպէս Արտաշէս Բ. ին «ձայնարկու կուսանք սեւազզեստք» էրն

Արքայք և իշխանք բարձր տեղեր թալուէին, այդ ոլատիւն

բրաւ արգէն Հայի իւր մեծազօր հակառակորդին Բէղայ: Գուցէ ըստ Առքինացւոյ «ի անսիլ կանանց և որդւոց»: Եսյնն ընէին և այլ Հայկազունք եւ Արշակունիք: Մերթ և պարսպաց վրայ մահարձան կը կանգնէին և եթէ բարձր անզեր չի գանուէին, հողարլուր գերեզմաններ կը կազմէին: Այս բարձր գրիւք գերեզմանասուններն Թիլ (1) կ'անուանէին: Չիակերպ և խոյակերպ գերեզմանաքարեր կը դնէին իշխանաց վրայ:

Մեծամեծաց, գուցէ միայն քրմապետաց, գերեզմաններն վրայ բազին կը կանգնէին (որպէս Մաժանայ) ու անոնց վրայ զոհեր կընէին ի վայելս քրմաց, աղքատաց և անցորդաց:

Գուցէ և կրակ վառելով խունկ կը ծխէին և ջուր կը դնէին անգ ։ կարելի է այդ ժամանակէն մնացած է գերեզմանաքարերու վրայ երկու խորութիւններ փորելու սովորոյթն:




---

(1) Թիլ անուամբ երկու աւաններ ունիմք՝ ի Հայո, մին Բարձր Հայոց Եկեղեց գաւառի նանէի մեհենանեղին, և միւսն՝ ի Վասովուրական մերձ Ռիսի: Առաջինին դիրքն բարձր էր և եղաւ գերեզմանանեղի որդւոց և թոսանց Գրիգոր Լուսաւորչայ (Ագաթ. Խոր.), գուցէ և երկրորդն ալ երբեն գերեզմանանեղի եղած է:

Թիլ բառն արաբերէն բլուր նշանակէ, ուստի և ումանք անոնցմէ եկամուռ կարծեցին ի մեզ բարձր անզերու Թիլ անուանումն, սակայն մենք յառաջ քան արարացւոց ու իրենց լեզուի ազգեցութեան ի մեջ մաից՝ գործածած եմք այս բառն, և այդ անուամբ բարձր գրիւք երկու աւաններ ալ ունիմք (մին՝ գուցէ և երկուքն ալ՝ գերեզմանատեղ է), սաստի և այլ կերպիւ բացատրելու է միւնայն բառի երկու լեզուաց մէջ ալ գանուիլն: Գուցէ սեմական է բառը և Առքինատանեաց ժամանակաւ մուտք գտած է ի մեզ:

## ՅԱԼԵԼՈՒՄ

Մեր այս գրութեան մէջ կռապաշտութեան ի մեզ մուտքն՝  
Խորենացւոյ հետեւողութեամբ՝ Պարթեւ Արշակունիաց միջոցաւ  
ընդունեցինք :

Հստ Խորենացւոյ Պարթեւ թագաւորաց մին, Արշակ Մեծն (օտար  
պատմագրաց Արշակ Զ. կամ Միհրդատ Ա. ն), Քրիստոնէ չուրջ 1 1/3  
դար առաջ ընդարձակելով իր երկրի սահմաններն՝ տրրեց և Հայաս-  
տանի, ու իր եղբայրն Վաղարշակ թագաւոր դրաւ Հայոց վրայ, որ  
եմոյժ՝ ի մեզ կոսոց պաշտամունքն:

Այս Պարթեւ հարստութիւնն Արշակունի անուանեցաւ յանուն  
Մեծին Արշակայ, և այս իշխանապետութիւն՝ Վաղարշակէն յորդոց  
որդի և երեմն մօտաւոր չառաւիլներէ՝ սակայն միշտ Արշակայ սե-  
րունդէն՝ շարունակուեցաւ մինչ ց'վերջ այս հարստութեան (433):

Մատաթիա Գարագաչ և իրեն հետեւողք յենլով Պոլիսիսի և  
Սարաբոնի վկայութեանց՝ չեն ընդունիր այս հարստութեան հաստա-  
տութեան մասին Խորենացւոյ պատմածն, ու զայն հայկացն իշխանաց  
կը վերագրեն. և այլ օտար պատմագրաց հետեւելով կը յաւելուն թէ  
սոցա սերունդն թագաւորեց մինչ ց'սկիզբն քրիստոնէութեան ու ապա  
Հռովմայեցի և Պարսիկ իշխաններ կառավարեցին զՀայո և հուսկ  
ուրիմն քրիստոնէութեան 105 թուականին Արտաշէս Բ. ով կը սկսի  
Պարթեւ (Պահլաւ) ցեղի տիրապետութիւնն որ ահեց մինչ ց'վերջ այս  
հարստութեան (438):

Կարելի եւ հաւանական իսկ է որ այս հարստութեան հիմնա-  
գրի ցեղն չ'է կրցած իշխու մինչ ց'վերջ այս հարստութեան և հազիւ  
իսկ հասած է քրիստոնէութեան առաջին դարն եւն, սակայն իրենց  
փաստերն անբաւական կը դանեմք Արշակունի հարստութեան՝ ի Պար-  
թեւաց հաստատեալ ըլլալն մերժելու համար:

Համառօսեմք աստ բառ Մ. Գարագաչի և իր հետեւողաց Արշա-  
կունի հարստութեան հիմնարկութեան պատմութիւնն:

Հայաստան Մակեդոնացւոց իշխանութեան բաժանմամբ Աե-  
լեւկեանց բաժին ինկաւ ու անոնց գերիշխանութեան տակ կը զանը-  
ւէր մինչեւ Մեծն Անտիոքոսի ժամանակ, որոյ երկու գորավարք վարէին  
այս երկիրն: Մին Արտաքսիա (Արտաշէս) վերին և Արեւելեան Հայքն  
իսկ միւսն Զարիատէս (Զարեն) Արեւմտեան հարաւային Հայքն՝ Ծոփաց  
աշխարհն: Յետ Մեծին Անտիոքոսի պարտութեան՝ սոքա ինքզինքնին  
թագաւոր հռչակեցին (188 Ն. Ք.) Հռովմայեցւոց օդնութեամբ (Սարաբոն):  
Վերին Հայոց թագաւորն Արտաքսիաս դաշնակցեցաւ 180ին  
Փոքուն Ասիոյ փոքր իշխանութեանց (Պերգամա, Բիւթանիա, Գարտ-  
տիա, Կապագովկիա, Պոնտոս) (Պողիրիոս): Արտաքսիաս, Զարիատէսի  
յաջորդ Արտանէսն սպաննելով, Ծոփաց թագաւորութիւնն ու իրենին  
միացուց եւ տէրութեան սահմաններն ընդարձակեց :

Պողիբիսո (205—130) ժամանակակից էր Արտաքսիասի, ուստի կ'ընդունիմք՝ ըստ իր վկայութեան՝ իր ժամանակակից Վերին Հայոց վրայ թագաւորող Արտաքսիաս թագաւորի մը զոյութիւնն որ եւ գաշնակից էր Փոքր Ասիոյ փոքր իշխանութեանց։ Բայց ըսուածչէ թէ Արտաքսիաս Հայկազն իշխանական ցեղէն էր, եւ թէ քանի որ ոչ Պողիբիսու եւ ոչ ալ Սարարոն կը յիշատակեն այս թագաւորի յաջորդներն, ինչու չ'ընդունիլ թէ ասկէ վերջ Մեծն Արշակ Պարթիւ տիրած Ըլլայ Հայոց, մահաւանդ որ սորա մինչեւ Եփրատ արշաւանքն Գիւմեար Սիակերի օրով (162—149) ու աշխարհակալութիւնն օտար պատմիչք (Դիսկորս Սիկիւիացի) յիշատակեն, եւ չհաւատալ որ սա իր եղբայրն՝ Վաղարշիկի թագաւոր զրած Ըլլայ (150) Հայոց վրայ ու անոր յաջորդք իշխած մինչ ցՄեծն Տիգրան (89 Ն. Ք.)։

Սարարոն (50—30) Կապագովիկացի աշխարհագիր պատմիչն, Ժամանակակից Սեծին Տիգրանայ, կ'ըսէ թէ Տիգրան Արտավաշասյ սերունդին եր։ Միթէ չ'կրնար սիսալած Ըլլալ, եւ կամ Պողիբիսու պատմութեան մէջ ընթերցած Ըլլալով Արտաքսիաս թագաւոր Հայոց, անոր սիրունդէն կարծէ Մեծն Տիգրան եւ ոչ անոր յաջորդ Պարթիւ Վաղարշակայ, յորմէ ծանօթութիւն չ'ունէր։

Սարարոն զՃիգրան հայ կ'անուանէ . Վաղարշակէն մինչեւ Մեծն Տիգրան մէկ զար անջած էր. այդ ժամանակն բաւական եղած էր աիրով Պարթիւ ցեղին հայացման, որոց սկզբան տարբեր ցեղ մ'Ըլլալուն մասին կրնար կատկած չ'ունենալ Սարարոն։ Իշխող ցեղ մը, միշտ իր իշխած երկրի յողովրդեան լեզուն, կրօնն, յաակութիւններն եւ ի մի րան ազգութիւնն կ'որեգրէ։ Այսպիսի զիգաց օրինակներ բազմաթիւ են ի պատմութեան, եւ նոյն իսկ մեր օրերն աեղի կ'ունենան։ արդարեւ Զինաց այժմու իշխող գերզասահնն թաթար ցեղէ մը սերած է. Պելճիգայի եւ Յորթուգալի այժմու իշխող վեհապետներն Պերմանիոյ Սաքս-քոպուրկ - կոթա ընտանեաց կը վերաբերին. Ռումանիոյ թագաւորական ընտանիքն՝ Յորուսիոյ Հունցոլերն արքայական գերզասահնին մի ճիւղն է. վերջապէս Յունաստանի թագաւորոն՝ Տանիմարզայի Հոլշթայն կուլուգապուրկ արքայական ընտանիքին կը վերաբերի, սակայն ասոնք քան զՃինացին, Պելճիգային, Յորթուգալին, Ռումանիացին եւ Յոյն ուելի Զինացի, Պելճիգայի, Յորթուգալից, Ռումէնն եւ Յոյն եղած են իրարան կը պաշտպանեն իրենց իշխած երկրին շահերն նոյն իսկ ընդդէմ այն երկրին որոյ զաւուկն եղած են իրենց նախնիք։

Մ. Գարգառական եւ իր հետեւողք՝ այս հարստութեան Արշակունի յորջորջման մասին կ'ըսէն թէ Արշակ բարն բազառու նշանակէ պարթիւ բարբարիւ, եւ բոլոր պարթիւ արքայք Արշակ կ'անուանէին Ա. Բ. Գ. Ե. և այլն. ուսամի եւ մեր Արշակունի հարստութիւնն բազառութիւնն բարբարական ըսէլ է, այսինքն հայկազն թագաւորական ցեղէ իշխանապետութիւն, զի այդ հարստութեան հիմնագիրն Արտաքսայ հին արքայական զարմէն էր։ Բայց զիա՞րդ երր Հայկազն ցեղն վերջ զամուցլաւ չի յորջորջուեցաւ այդ հարստութիւնն։

Մեր ազգային պատմիչք՝ Ազաթանգեղոս, Խորենացի, Բիւզանդ, բաղմիցո զՊարթևոս ազգականի կ'անուանեն։ Առ այս Մ. Պարապաշու իր հետեւողք կ'ըսէն թէ՝ այդ ազգակցութիւնն Արշակունի հարբառաւթեան վերջին շրջանին (105—228) եղած է, ունենալով իշխող Պարթևութեանանիք մը, ու Խորենացին երկարած է այդ շրջան մինչ ց'սկիզբն այս Արշակունի անուանալ հարստութեան։ Բայց ինչո՞ւ զործել այդ սխալն, եթէ հայրենամութեամբ էր՝ որով վարակեալ համարեն մի հարբառաւթեան՝ Պարթեւաց վերապրին ուելի օտարամոլի մը զործ կրնայ համարուիլ, ինչո՞ւ Մեծն Տիգրանի նման Հայկազն վեհապեսի սերունդն օտար համարել։ Խորենացին, մեղ համար, եթէ սխալներ ունի՝ կամովին չ'են կրնար եղած ըլլալ։

Մենք մեր ուզգային պատմչաց հետեւողութեամբ կը հաւատամք թէ Արշակունի հարստութեան տուածին զարերուն՝ Հայք բարեկամք էին Պարսից, որոց վրայ իշխէին իրենց ցեղակից Պարթեւթագաւորք, սակայն երբ Սասանեանք (226 Յ. Ք.) տապալեցին Պարթեւ հարստութեան ու իրենք սկսան իշխել, բարեկամութեանն վերջ գտաւ։ Շատզուն Սասանեան երբ Պարթեւ գեսպաններ ու զօրականներ (Անտանյոզա, Սուրբէն) կը զրկէր Հայոց վրայ, Հայք նեղ մնալով անոնց սիրան շահելու համար յիշեցնէին անոնց իրենց Պարթեւաց ազգակցութիւնն եւ ցաւ կը յայտնէին որ Սասանեանք Պարթեւաց Պարսկաստանի աթուն յափշտակած են, և այլն։

Յառաջ քան զ'Սասանեան տիրապետութիւն, արգարեւ իրը ազգականք սիրով էին Հայք և Պարթեւք, ու Սասանեանց անոնց յաջորդելուն՝ այդ կապն բարձաւ և բարեկամութիւնն վերջ գտաւ։

Եթէ հակառակ Ազգային Պատմութեան ոգույն և մեր համոզման՝ Արտաքսիաս հայկազն իշխանազուն մէր, ու Մեծն Տիգրան իրեն սերունդէ յաջորդն, և Արշակունիք հայտպրիք էին մինչ ց'սկիզբն քրիստոնէութեան թուականն, և ասպա միայն ժամանակ մը օտար իշխանաց տիրապետութիւնն ետք Պարթեւազն եղան արշակունիթ թագաւորք, ինչպէս առարկեն Պարագանեան և իրեն հետեւողք, կրկին մեր զրութիւնն իր մեծ զծերուն մէջ չի խսխախի և ինչ զեր որ վերապրեցինք Պարթեւաց, տյախնքն Աւեստայի սրբութիւններուն յանաց հետեւողութեալը Աստուածոց վերածունն ու զայն ի Հայու մուծանելի, Հայք անձամբ անձին կատարած են զայն՝ տուանց պէտք ունենալու օտար միջամտութեան։ Յայնժամ կը սախուտ ինք անշուշտ կատարաչտութեան շրջանի սկզբնաւորութիւնն փոքր ինչ աւելի հին հնիթագրել, տյախնքն Մակեդոնացւոց տիրապետութեան ժամանակէն կամ շուրջ երեք դար առաջ քան զԲ'րիստու



Bucheinband von  
JOSEF ERDMANN  
BONN, Dottendorferstr. 144

